



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material





15 NOV 2010  
31 MAY 2008

85

q. - 81

graphn h.

## ՃԻՈԳՈՆՏԱ

#### ՄԵԼՈՏՈՎԱՄ ԶՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ



22.03.2013

7953

ԱՆՁԻՆԵՐ

ՃԻՌԳՈՆՏԱԿ, ԵՐԳԱԿԱՆՀԻ

## ՀԱՅՐԱ. ԱՏՈՐՆՈՅ, ՃԵՆՈՎԻԱԳԻ, ԿԱՐ

ԱԼՎԻԶԵ ՊԱՏՈՅԵՐՈՅԵ, ՏԵՐՈՒԹԵԱՆ ԳԱՂՄՆԻ ատե-  
նին գլխաւորնեռէն մին.

ԿՈՅԲԸ, ՄԱՅՐ ՃԻՌԳՈՆԱՎԱՐԻ.

ԷՆՅՈ ԿՐԻՄԻ ՏՕՅ : Հենակետի համար

ՊԱՌՆԱԳՈՒՅ, ԵՐԱԿ, ՎԱՍՈՅՆԿԱՐԱ

ԾՐԱՎԱՆԻ, ԿԱՌԱՋԱԿԻ ՄՅՈՒՆԻԿԱ

ԵՐԳԻՉ ԱՐ-

**b2 b'f03:** Հասանական համարություն

## WILHELMUS WIE:

$\Psi_{\omega P^k P} \rightarrow \Psi_{\omega \mu \bar{\mu} n} \rightarrow \Psi_{\omega \mu \bar{\mu} \bar{n}} \rightarrow \dots$

56 (56 - wV)



9130-70

## ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒԹՅ

## Առիւծներուն բերանք :

Դրսական պալատին գտահրը զարդարուած է հանդեսի  
օրուան ոճով: Խորք Հակայից Ամանդուխը և Թուղթի  
Կամարականը այն դուռով որ Ս. Մարկոսի Նկելեցոյն  
եերսը կը տանի: Զափ կողմբ համարակաց համարակալի  
մը գրասենամբ:

Գաւարին մեկ պատին վրայ սիստ տեսնո՞ւի՝ առիշճեց բարուն պատմական թերանիերէն մեկը՝ հետեւաւ գրուզքեամբ որ բանուական է մարմարինին վրայ մեջ տառերով.

ԳԱՆՏՆԻ ԱՐՎԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՔ Ի ՓՈՒՐՄԱԴ  
ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՐՈՅ ԵՒ ԻՑԷ ԱՆՁԻՆ  
ԱՌՊԱՏՈՒԹԵԱՄԲ ԽՈՐՃՐԴԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ  
ԵՒ ՏՐՈՅ ԲԱՏ ՕՐԻՆԱՑ

Գարնաւային սրաների միջոք մը: Տեսարանը լի է  
տուական ամբոխով: ԲԱՌԵՆԱԲԵՆ, ԱԶԴՈՒԹԱԿԱՆ-  
ՆԵՐ, ԱԱԻԱՐԱԿԻ ԳՈՐԾՎԱԼՈՐՆԵՐ, ԱԱԻԱՎԱՐ-  
ՆԵՐ, առևել տեսան դիմակեր, ԽԱՑՏԱՐԵՎ ՀՏՊԻՏ-

ՆԵՐ, ՊԱՆԴԱԼԵՈՒՆԵՐ, ԿՆԿՂԱԼԱՌՈՒՆԵՐ. Եւ այս  
այլոյնդ խառնիմաղամեմին միջեւ քանի մը ԴԱՂԱՄԱՏԱ-  
ՅԻՆԵՐ Եւ ՄԱԼԻՐԻՏԱՆԱՑԻՆԵՐ : ՊԱՌՈՆԱՊԱ.  
սիշեի մը կորհած, ժողովուրդին կը հայի. կիրառ մ'ոչեի  
այ ոռուն դեպ ի ձախ կոչշոր:

## Ա. Ա. Ա. Զ Ի Ն Տ Ե Ս Ի Լ.

ՆԱԽԱՎԱՐՄԵՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴ և ՊԱՌՈՆԱՊԱ

ՊԱՐ ՆԱԽԱՎԱՐՄԵՐՈՒԽ ԵԽ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՒԽ

Հանդէմներ ու հաց: Հանրապետութիւնն  
Պիտի նըածէ մարդկային զարթին  
Մինչեւ ունենան գերին, ժողովուրդն  
Հանդէմներ ու հաց:  
Խինդը զինաթափ կընէ կայծակներն  
Եւ կը խորտակէ կապերն ու շըլթայ:  
Երգենք մենք: Ով որ կ'երգէ աղաս է,  
Ժըպտիք մենք: ով որ կը ժըպտի հզօր է:  
Առ է կամքը այն զըւարթ Աստուծոյն  
Որ զըւարթացուց ծովակը մեր այս  
Պաղպաղուն լոււնին արծաթ փաղփիւնով  
Եւ ծիրանիով արեւուն բոսոր:

(հեռուն զանգակեր, փողերու ձայներ)

Հանդէմներ ու հաց. ուրախ ու զըւարթ  
Թող Սուրբ Մարկոսի զանգակներն հնչեն:  
Կեցցէ կեցցէ Տոժն, Հանրապետութիւնն.  
Հանդէմներ ու հաց:  
ՊԱՌՈՆԱՊԱ. - (Կը շարժի տեղին: Տիրելով զուար-

րագին երգերու բումբիւնին) Բարեկամներ. ահա փողե-  
րը կաւետին:

ՆԱԽԱՎԱՐՄԵՐ. - (վաղելով դեպ ի ձախ) Դէպ ի  
նաւարշամ:

ԺՈՂՈՎՈՒՐԴԻ. - Դէպ ի նաւարշաւ: (պոռալով ոչ  
ցատկով, ժողովուրդին կ'ելլէ գաշիրէն: Աղմուկը կը հե-  
ռանայ:

## Ե Ր Կ Բ Ո Ր Դ Տ Ե Ս Ի Լ.

ՊԱՌՈՆԱՊԱ. - (առանձին - ակնարկելով դեպ ի ձեղբե-  
րը ստորերկեայ բաներուն) Ու կը պարեն իրենց գե-  
րեզմաններուն վրայ. և մահը զիրենք կը դիտէ: (մտա-  
խոն կերպով) Եւ մինչդեռ կը անկուրի կողմը կամ իրա-  
խութեան կայմը, երկու սիներուն միջնեւ իր ոստանիը  
կը հիսէ Պառնապան, փողոցներու երգիչը և իր թե-  
ւերը (կը հայի ոչ կը դպի իր կիրառին) լարերն են  
այս գործիքին: Ձեռքի և ականջի նրբենի աշխատու-  
թեամբ՝ թռչուն գոռեները կը բռնեն Տէրութեան  
հաշուն: Եւ երբեք չի գրիպիր իմ լսելիքս: Խցիւ կա-  
րենայի միայն իմ տենչանքներուս համար և շուտ բռնել  
չքնաղագեղ թիթեռնիկ մը:

## Ե Ր Բ Ո Ր Դ Տ Ե Ս Ի Լ.

ՃԻՌԴՈՒՆՏԱ. ԿՈՅՇԻՆ հետ մտնելով այ կողմէն, եւ նոյն:

Պառաւը դեմքը ծածկած է միջեւ աչքերուն տակը ո-  
դորմելի շարով մը:

ՃԻՌԴՈՒՆՏԱ. - (մօրը ձեռքին բռնած յամրօրէն դեպ  
ի եկեղեցին երալով). Պաշտելի մայր, եկուր:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (կը տեսնի Ճիւղոնան եւ կը քուրուի սիւծին քով) (Ահա՞ ուե՞զ):

**ԿՈՅՐԸ. -** Աղջիկ, որ որ նեցուկ կ'ըլլաս գողոջուն՝  
ուսպին՝ որ էւս ի գերեզման կը հակի, երանի այս խա-  
ւարին՝ որ զիս քու ձեռքիդ կը կապէ: Դուն կ'երգես  
մարդոց քու երգերդ, ես կ'երգես հրեշտակներուն իմ  
աղօթքներս, օրհնելով ժամն ու բախտը, և մասելով  
ճամբուս վրայ:

«Ես քու չքնաղ հոգւոյդ համար կ'աղօթեմեմ գետին  
ծռած, և գուն ինձի համար առոյդ աչքերով գետինը  
կը նայիս:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Եկուր, զքեզ ապահով ճամբաներէ  
կը տանիմ ես: Եկուր, թող օրդ սկսի իր հանդարս ըն-  
թացքը: Դուն կ'երգես հրեշտակներուն քու աղօթքներդ,  
ես կ'երգեմ մարդոց իմ երգերս, օրհնելով ժամն ու  
բախտը և մատելով ճամբուս վրայ:

«Ես ես քու վաղուանդ համար՝ հաց կը վաստեկիմ,  
դուն քու հաւատարիմ աղօթքով ինձի երկինքը կը  
վաստըկիս:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (մեկուսի) . (Տարածել անոր վրայ  
յափշտակէ ձեռքքը: Այրել զայն ու որսալ ցանցիս մէջ.  
զարհուրելի՛ հացացուն հոգւոյս: Կեցած է զգոյշ կը լուսի-  
սէ թեթեւ թիթեռնիկը):

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Դեռ սուրբ երեկոյեան ժամը չհա-  
սաւ, հանգէւ դուն հոս տաճարին ոտքը: Խոկ ես կ'եր-  
թամը հմկուհիմայ հրեշտակս հետազօտելու:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (կատակ):

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Ենցոյին հետ կը դառնամ:

**ԿՈՅՐԸ. -** Աստուած օրհնէ զքեզ:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Ահայնիկ մնջիկ խաղաղութիւն չնշէ

Հոս:

**ԿՈՅՐԸ. -** (կը հանէ գրսանին վարդարան մը) Երթաւ  
բարով, գուսար:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (ծակեմ ելլերով եւ խափանելով) Ճիւ-  
գոնացին ճամբան, որ աչ կողմէն ելլերով վրայ է) Կեցիր:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** ի՞նչ:

**ՊԱՌՆԱՊԱ. -** Մարդ որ քեզ կը սիրէ, ու քու  
ճամբագ կ'արգիւէ:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Գնամ սատանային կիթառառվզ: (ուժգն-  
որին) Արդէն ուրիշ անգամ ըսի քեզի: Եղեռնաւոր է  
ինձին խորհրդաւոր գէմքը: (երբալ կը փորձէ):

**ՊԱՌՆԱՊԱ. -** (բաներով զանիկս եւ նեգնօրին) Կե-  
ցիր: Ենցոն կը սպասէ:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Գնամ. կ'արհամարհեմ զքեզ:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (սախկելով). Դեռ սկսի լսես ինձի:  
ՃԻՈԳԻՆԱՍԱ. - Սոսկում կը պատճառես ինձի:

**ՊԱՌՆԱՊԱ. -** Կեցիր . . . կը պաշտեմ զքեզ, ո՛վ  
չքնաղ արարած:

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Գնամ:

**ՊԱՌՆԱՊԱ. -** Պիտի չփախչիս . (անոր վրայ նե-  
տուշելով):

**ՃԻՈԳԻՆԱՍԱ. -** Կը վախցնես զիս: Ա՞չ . . . (կը  
փախի):

**ԿՈՅՐԸ. -** (զարմուրած ուղը ելլերով) Ի՞նչ ձիչ է ան.  
աղջիկս . . . օգնութեւն, օգնութեւն: Ա՞ր ձայնը:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (Թիթեռնիկը անհետացաւ . . .):

**ԿՈՅՐԸ. -** (խարխափելով) Զաւակս, ո՛վ աչքիս բիրը,  
ուր ես, ուր ես:

**ՊԱՌՆԱՊԱ. -** (Ժիժաղելով) (Կոյրը կը ճշայ, ձեռնը  
թող ճայ):

**ԿՈՅՐԸ. -** (յամբօրէն եւ ափը տարածելով կը դառնայ  
կը հստի սատիճաններուն վրայ) Զարհուրելի՛ խաւար:

ՊԱՌՆԱՍՊԱ. - (դիտելով զանի մտախոհ) . - (Նոյն իսկ այն ուրուականը որ ձեռքը կը տարածէ, պիտի կարենայ նպատակն գիւրացնել ... Եթէ մայրը ձեռքս է ...:

ԿՈՅՐԸ. - (եռանդագին դարձնելով ողջոյնները իր վարդարանին) ՈՎԳՈՅՑ քեզ Մարիամ . . .

ՊԱՌՆԱՍՊԱ. - (միշտ մտաժուո՞ւ) Աղջկան սիրաը շլթայսակապ ըրած եմ . . .

ԿՈՅՐԸ. - ՈՎԳՈՅՑ քեզ Մարիամ . . .

ՊԱՌՆԱՍՊԱ. - ... անողոքելի հանդոյցով: Մայրական սիրաը կամ սիրոյն հրեշտակը օգնէ ինձի, և ձեռողնտան իմնէ: Յանուն Դիսոխոյց:

## ԶՈՐՅՈՐԴ ՏԵՍԻԼ

ՊԱՌՆԱՍՊԱ, ԿՈՅՐԸ, ԻԶՔԲՈՅՑ, ՄՈՒԽԱՆԷ, ԹԱՐ: Յետոյ վեց սիկարեաները ՃԻՇՉՈՆՏԱ, ԷՆՅՈ, տուելի ոչը ԼԱԲՐԱ, ԱԼՎԿԻՇԵ: Ժողովուրդը կը բերէ յաղրանակաց ՆԱԲԱՐԵՏԱԻՆ ՅԱՂՑՈՒԾ, որ բարձր բռնած է կանաչ Պայմուները, (մրցանակին դրոշակը): — Կիմեր, Նաշավարելոյ, Տղաքներ ժաղիկերով եւ դրասանդերով. ՄՈՒԽԱՆԷ տիտոր մեկուսի:

ՆԱԻՆՐԱՆԻ ԳՈՐԾԱԿՈՐԲ. - Քաջակորմի բազուկ:

ԲԱՌՆԱԲԵԱՆԲ. - Լուսակն քաւթար:

ՆԱԻՆՐԱՆԻ ԳՈՐԾԱԿՈՐԲ. - Երկաթէ թէ:

Կինծը. - Կորովի՛ սիրու:

ԱՄԵՆԲԲ. - Փառք, կանաչ պալիստնը շահողին:

Կինծը. - (Ծոռանին հայելով) Անարգանք Կորսնցնու-

Դեմ:

ԱՄԵՆԲԲ. - Զուարթ նաւարշաւ, զուարթ փողոցներէ ուսերնուս վրայ տանինք մենք յաղթողը նաւար-

շաւին, երգով ու ծաղկով: Աչքերը կը զօշուե, ալիքները կը ցրուէ: Փառք յաղթողին, ծաղը կորսնցնողին: (գրեք ամենը դեպ կայ ի Ակայից Սահեռուխը կը խուժեն ուր կը դնեն յաղթողը):

ՊԱՌՆԱՍՊԱ. - (որ արդեն բարական առենի ի վեր դիտած է Ծոռանին, կը կեցըն զայն): (Ահա մնառած մարդու: Զեմ խարսներ) . Տէր Ծոռանէ, չարագուշակ գէմք մը ունիս: իրաւցընէ կարծել կու տաս որ նաւարշաւին յաղթած չես:

ԾՈՒԱՆՆԵ. - Գրողը տանի քեզ:

ՊԱՌՆԱՍՊԱ. - Եւ եթէ բուն պատճառն ըսեմ ձախոյուածքի:

ԾՈՒԱՆՆԵ. - Գիտեմ: Նաւիս առաջակողմը ծանր է ու վնասուած է:

ՊԱՌՆԱՍՊԱ. - Մուրս ի վրադ:

ԾՈՒԱՆՆԵ. - Եւ ի՞նչ ուրեմն:

ՊԱՌՆԱՍՊԱ. - (խորհրդաշոր կերպով): Մօտեցիր . . . — Տըսոոչ: (ցած ձայնով) Կաւակդ հմայել տուիբ:

ԾՈՒԱՆՆԵ. - (սարապամած) Մուրք Աստուածածին:

ՊԱՌՆԱՍՊԱ. - Գիտուդ վրայ եղեանաւոր կախարդանք մը կայ: Կայէ այն կորին . . .):

ՊԱՐ (Ակայից սահեռուխին քով):

ՆԱԻՆՐԱՆԻ ԳՈՐԾԱԿՈՐԲ. - Նարտեր ու թուզեր կամեր ու արշաւներ:

ԲԱՌՆԱԲԵԱՆԲ. - Նարտ խաղանք մեր քսակներուն վրայ:

ԱՄԵՆԲԲ. - Յեղյեղուկ բախտը փորձենք մըցելով. Նարտ խաղանք: (Անկ քանի հոդի զաները դորս կը հաւանեն, չափերը աստիճանելերուն վրայ կը հատին, եւ նարտի խաղ մը կը պատրաստեն):

ՊԱՌՆԱՍՊԱ. - (շարումակելով եւ միշտ Ծոռանին

Կոյրին վրայ սեւեռել տաղով) (Տեսայ որ այս առառ-  
սաւակիդ վրայ կախարդական նշան մը կը նետէր,  
դիմական նշան մը:

ԾՈՒԱՆԵԼ - Սոսկում:

ՊԱՌԱՍԱՊԱ - Նաւակո՛քեզի գագաղ պիտի ըլլայ.  
ուշագրութեւն դիր, Եղբայր):

ՆԱՒԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՆԻՈՒԹԻ - Ո՞ց:

ՊԱՌԱՍԱՊԱ - Հինգ:

ՆԱՒԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՆԻՈՒԹԻ - Երեք:

Ա.ԱՐԵԲԸ - Յաղուրութեւն:

ԿՈՅՑՐԸ - (այօրելով) Աւտարակ փողոսկրեայ  
... Վարդ Խորենական ...

ՊԱՌԱՍԱՊԱ - (Ծորանեին) Տեսայ որ Երեք անուած  
ասրափելի խօսքեր կը ժամանեքր թիերուդ վրայ. ահա-  
ւոր նզովքներ:

ԾՈՒԱՆԵԼ և ԻԶԵԲՈՅ - (Իդրուն սիփահ շարժի դեպ  
ի Փառեալու եւ մետաքրքրութեամբ մտիկ սիփահ լեն):

ՄԵՇՔ Ասուած:

ՊԱՌԱՍԱՊԱ - Նաւակո՛ք գագաղդ պիտի ըլլայ: Ուշ  
դիր, Եղբայր ...

ՆԱՒԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՆԻՈՒԹԻ - Երեք:

ՊԱՌԱՍԱՊԱ - Ուժը:

ՆԱՒԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՆԻՈՒԹԻ - Երեք:

Ա.ԱՐԵԲԸ - Յաղուրութեւն.

ԿՈՅՑՐԸ - (իմասկու վերեւ) Աւտարակ Դաւրեան  
... Մայր սքանչեւն ...

ՊԱՌԱՍԱՊԱ - (իմասկու վերեւ) Իր որջը՝ Նրանիթ մըն  
է հոն վարը ձեւակեքքային մէջ. այն գարշելի շարը միշտ  
գլուխն է, և կոր է ... Ակնակապիճները պարապ են  
- բայց սակայն (և ով կը հաւատայ) Կայրը մեզի կը նայի  
- Կայրը մեզ կը տեսնէ:

ԶՈՐՍ ՆԱՒԱՐԱՆԵՐ - (որոնք սիփահ գան առելեան  
խումբին վրայ) Մեզ կը տեսնէ:

ԻԶԵԲՈՅ - Ո՞չ սոսկում:

ԵՐԵԲԸ ՆԱՒԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՆԻՈՒԹԻ - (իրենք ու  
խումբին վրայ առելցած) Ի՞նչ կայ:

ԾՈՒԱՆԵԼ - Ո՞չ, վառեկը:

ԶՈՐՍ ԲԱՌԱՆԱԲԵՆԲՔ - Ի՞նչ կայ. Ի՞նչ կը ժրմուասւ...

ՊԱՌԱՍԱՊԱ, ԾՈՒԱՆԵԼ, ԻԶԵԲՈՅ - Կայրը մեզի կը  
նայի:

(խումբը երբարով կ'ամի):

ՊԱՌԱ - Օ՞ն, ապաննենք զանիկա:

ԻԶԵԲՈՅ - Համա, Խրախոնյու ...

ԾՈՒԱՆԵԼ - (Կոյլին) վրայ կը յարձակի, յետոյ եւ  
կը բայունչ). կը վախնամ ...

ՊԱՌԱՆԱՊԱ - Նայեցէք, Կընայ աչքիել զձեզ:

ՊԱՌԱ - Հերեսիկոսուհին խարոյկը:

ԾՈՒԱՆԵԼ - Իրացընէ, ուրաքափ անոր կը նայիմ, այն-  
քան ճառագայթները կը փայլատակէն:

ՊԱՌԱՆԱՊԱ - (ծիծակելով) Կայրը չար աչք ունի:

ՊԱՌԱ - Ա՞չ, Ա՞չ, Ի՞նչ զուարճալի խօսքեր:

ԾՈՒԱՆԵԼ - (Իդրույթին որ կամաց կամաց մօւեցած  
սիփահ ըլլայ Կոյլին, որ միշտ վարդարան կը դարձնէ)  
Ի՞նչ կը ժրմուայ:

ԻԶԵԲՈՅ - Կ'աղօթէ:

Ա.Ա.ՁԻՆ ՄԱՍ ՊԱՐԻՆ - Օ՞ն, կախարդին վրայ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ՊԱՐԻՆ - Օ՞ն, վառեկին վրայ:

ՊԱՌԱՆԱՊԱ - (Օրը արդեն կը մժնէ. տարագներն  
արդեն կը հաւաքուին: Ա՞չ, ա՞չ, մարդկային հօտեր:  
Նետեցի քարս, արդ կը փախչիմ վլուզումէն):

ԿՈՅՑՐԸ - (ձերքակալուած ժողովորդին եւ քայլը-  
տուած տեսարանին մեյտուղը) Օգնութիւն:

ՊԱՐ. - Մանրագոր:  
ԿՈՅԲԸ. - Ա՛հ, ո՞վ կը քաշէ զիս. կոյր եմ:  
ԿԻՒԵՐ. - Տեսնենք ի՞նչպէս անուրը վիզը սիւնին  
դրայ պիտի ելէ:  
ՄԱՐԴԵՐ. - Գետ ի կապարապատ բանտերը:  
ԿՈՅԲԸ. - Օդնութիւն, օդնութիւն:  
ԿԻՒԵՐ. - Գետ ի Մարքաս գրանցքը:  
ՄԱՐԴԵՐ. - Գետ ի բանտերը:  
ԿԻՒԵՐ. - Թեսոդորսի և Մարկոսի միջեւ:  
ՊԱՌՆԱՊԱ. - (ախարյեաններուն առանձին). ԱԻԿա-  
րաններ, բանտ տարեք:  
ՄԱՐԴԵՐ. - Ի խարոյի:  
ԿԻՒԵՐ. - Ի փայտակայտ:  
ԱՄԵՆՔԸ. - (ժաղունով) Ա՛հ, ա՛հ:  
ԿՈՅԲԸ. - Սուրբ Կոյս:  
ԿԻՒԵՐ. - Վկայուհի:  
ԱՄԵՆՔԸ. - Վկայուհի:  
ՊԱՌՆԱՊԱ. - (Զանձ ձեռքս է, ձեռքս երկու բախ-  
տեր կան):  
ԱՄԵՆՔԸ. - Ի մահ վհակը:  
ՃԻՌՈՒՆՏԱ. - (ներս մտնելով եւ մետուելով) Մայր  
իմ:  
ԷՆՅՈ. - (դադմատացի, նաշավարի զգեստով, սաս-  
տիկ բարկուրեամբ ամբոխիք ձեղբերով). Մարդասպան-  
ներ, մարդասպաններ. յարգեցէք այն պատկանելի մա-  
զերը. թէ ոչ սուրս կը մերկացնեմ: Արեւելն զրկուած  
հիւանդի մը դէմ շատ վեհանձն է ձեր կոիւը: Ամբթ,  
թեւառոր առիւծին գատերու զարդ մըն ալ աւելցաւ:  
ՊԱՐ. - Ժաղսուրդին կամքը Աստուծոյ կամքն է.  
ոչ. կախարդ կինք արծանի չէ ներումի:  
ԿՈՅԲԸ. - Ո՛հ, դժոխքը վրան կը փւշի:

ՃԻՌՈՒՆՏԱ. - Ոչ ոք կորզէ պիտի զիս մայրենի  
գրկէն:  
ԿՈՅԲԸ. - Դուռաստ ու...  
ՊԱՐ. - Ի մահ.  
ԷՆՅՈ. - (քափով մը խորսակելու կ'ըլլայ կոյրին  
որպաները, բայց կ'արգիւուի ժողովուրդին) Այն շղթան  
կը չարչարէ զանիկա: Թող քակուի:  
ՊԱՐ. - Կ'ուզենք դատաստան ընել: Թո՞ղ մեռնի:  
ԷՆՅՈ. - (վազելով դեպ և ափունքին մոշաքը կատա-  
ղորդն կ'ունի դուրս) Օ՞ն, ծովու եղբայրներ, դէպ ի  
կոյնէ:  
ՊԱՐ. - Ի կախաղան.  
(նոյն ասեան սանդուխին գլուխիք պիտի երեւան Արվիզի  
ու Լաշրա, որոնք ներկայ եղամ պիտի ըլլան աղմուշիմ):  
ԼԱԿԻՐԱ. - (Սանդուխին բարձունքին, իբերով: Զգես-  
տին դասեցը կը վերցեն երկու մանկացիներ: Այս բա-  
շիկ դիմակ մ'ուժին երեսը) Շնո՞րհ:

## ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԻԼ

ԿՈՅԲԸ, ՃԻՌՈՒՆՏԱ, ԱԼՎԻԶԷ, ԼԱԿԻՐԱ, ՊԱՌՆԱՊԱ,  
ՊԱՐ յետոյ էնցո

ԱԼՎԻԶԵ. - (իրոխու եւ շոշք) Ապատամբութիւն...  
Բնշ սան է, խամենաղանճը արդ իբեն կը սեփականէ  
հոս գքսական որմերուն մէջ պատմուանին և տապար-  
ներուն իրաւունքները: (ամբոխին մէջ յարգանքի շար-  
ժում մը) Խօսէ, ո՞վ գերուհի, ինչո՞ւ համար կըած կե-  
ցած ես հոս այդ խամամուժին միջեւ:

ՊԱՐ. - Կախարդ կին մըն է:

ՃԻՌՈՒՆՏԱ. - Մայրս է:

Ա.Ա.Ի.Բ.Ա. - (Կոյլը գլուխը կը վերցնէ) Կոյլը է, աէք  
իմ. աղասի՛:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - (ցուրտ կերպով Պատմապայիմ) Պառ-  
նապա, յանցանը է ատի՛:

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - (շատ ցած Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. ականչիմ) Պեղա-  
տուութեան:

Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - (Պատմապայիմ)/Լ.Ա.Ե.Գ.Ի. - . . . սուտ  
կը խօսի՛:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - Դատաստանի՛ ենթարկուի՛:  
Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - (Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. ուսկըրուն առջեւ կը նե-  
տուի). Գթութեւն . . . մտիկ ըրէք խօսքրուն . . . կը  
խօսքակմ արդ սառոյցը որ զիս կը քարացնէր . . . և  
թող հոսի սրտին կոհակը . . . Ան իմ խարսեաշ ման-  
կութեանս հրեշտակն եղաւ . . . Միշտ ժատեցաց արդ  
կու լամ: Զիս կը կոչեն . . . Ճիոգունուա<sup>1</sup>: Կ'ասլընք եր-  
գելով, Ե՞ս ուզողին իմ զուարթ երգերս, և ան կ'եր-  
գէ Ա.Ա.սուածոյ իր զուարթ երգերը . . .

Է.Ն.Յ.Ո. - (որ արդին բաշական ատենէ ի վեր դար-  
ձած սիստի ըլլայ դաղմատացի հասավարելուն նետ) Փըր-  
կենք անմեղը:

Ա.Ա.Ի.Բ.Ա. - (Ենցոն նշմարելով) (Է.Ն. գէմք):  
Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - (ենկուով և Ենցոն բանելով) Ո՞չ, ո՞չ.  
Կեցիր: Ա.Յ. հզօրը պիտի փրկէ զանիկա:

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - (Լաշրան դիտելով, յետոյ Ենցոն)  
(Է.Ն.պէս սեւեռուն կը նայի անոր):

Ա.Ա.Ի.Բ.Ա. - (Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. առանձիմ) «(Կ'երէ, ով աէք  
իմ, եթէ չես վլասնար, որ դիմակը վերցնեմ երեսէս:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - «Ոչ, տիկին, և ոչ արեւուն աչքը  
պետք է որ քեզի նայի):

4. Ճիոգունտա, զուարթ ըսել է: Ծ. Թ.

Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - (Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. կեանքը քու խօսե-  
րէտ է որ կը աղասիմ:

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - (Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. ցած) (Վ.Հուկ մըն է, իր  
ճանա լռութիւնն արդէն կը վկայէ):

Ա.Ա.Ի.Բ.Ա. - Վարդարան մ'ունի ան: Ոչ, դժոխքը  
այն բարեկալուուիին հետո չէ:

Է.Ն.Յ.Ո. - (Է.Ն. ձայն):

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - Մ'եռնի՛:

Ա.Ա.Ի.Բ.Ա. - (Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. աղերսաւոր կերպով) Փրկէ  
զանիկա:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - Թող փրկուի:

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - (Մուռուցք, կատաղութիւն):

Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - Խնդութիւն:

Կ.ՈՅ.Բ.Ա. - (աղաստած Լաշրային մեռով՝ որ զինքը  
սիկարեանիներէն կը նեռացնէ) Կնոջ կամ հրեշտակի  
ձայնը չլթաներս քակեց. խաւար՝ կը գողնայ ինձմէ  
այն սրբուհին գէմքը, բայց թող չլսանեսուի ինձմէ ա-  
ռանց բարեկալուիկ նուշէրի մը. (Կը հանէ վարդարանը  
գոտին) քեզի աղօլմէներու ծրար պյս վարդարանը:  
Քեզի կ'ընծայեմ, ընդունէ, քեզի բախտ պիտի բերէ.  
Թող հակէ գլխուդ վերեւ իմ օրհնութիւնս:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - (Պատմապայիմ փուրով մինւդեռ կոյրը  
կ'երգէ) (Պառնապամ):

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - Տէր իմ:

Ա.Ա.Վ.Ի.Ջ.Ա. - Ամսօր աղէկ որս ըրի՞ր:

Պ.Ա.Ո.Ն.Ս.Պ.Ա. - Ա.սիւծի մը հետքին վրայ կը քալեմ:

Ա.Ա.Ի.Բ.Ա. - Է.Ն.Յ.Ո. - Ա.մենակարողն Ա.ստուած լու՛  
բարեկալու խնդուածքին:

Ճ.Խ.Պ.Ո.Ն.Տ.Ա. - Ո՞վ մայր իմ, հաւատարիմ հրեշտակ  
մը քեզ կը պահպանէ:

Պ.Ա.Ո. - Երկինքն զգալի կերպով կը պաշտպանէ պա-  
ռաւը:

(Լաշրան կոյցին կը մօսենայ ոչ վարդարանք կ'առնեն։ Կոյցը ձեռքերը կը տարածէ իբրև օրմենելոյ համար զանի, Լաշրան ծուշեկի գալոյ Կըլլայ, Անվիզ կը տեսնեն եւ կը բոնե Լաշրայի ձեռքը՝ ստիպերով որ ոտքի ելիկ)։

**Ա.Ա.Վ.Ի.Զ.Ե.** - (Լաշրային) Ի՞նչ կ'ընես, կը ցնորի՞ս։ (քանի մը նետելով Ճիոգնետային) Գեղեցիկ երգչուհի, այս ոսկին քեզիւ։

ՃիՌՊՈՆՏՍՈՒ. - (կ'առնեն եւ կը ժողի) Շնորհակալուութեն ձեզի, Տէր։ (Լաշրային) Անտեսդ բաէ ինձի որդիկուն զի յիշեր ալօժքներուու մէջ, ով անձանօթ փըրկչուհի։

**Ա.Ա.Խ.Բ.Ա.** - Լաւրա։

Ենջու. - (սմորած) (Ա.Ա. Ե.):

**Ա.Ա.Վ.Ի.Զ.Ե.** - (ընկրում Լաշրային) Շարժէ, տաճար երթանք։

ՃիՌՊՈՆՏՍՈՒ. - Մայր։ — Պաշտելի ի՞նցո՞ւ, ո՞ւ, սրբան կը սիրեմ զեեզ։

(Ա.Ա.Յ.Ք. տաճարը կ'ուզդույին, նախ Ա.Ա.Վ.իկ եւ Լաշրան, յետոյ երկու մանկաշակիլերը, ապս ամբողջ Պարը, եւ Ճիոգնետան մօրն ոչ իցնոյին միշեւ։ Եկեղեցոյ դուռը հասնելուց հանգ կ'առնեն իցն, եւ նեւը կը մնայ իր մասնութերուն խորը սուզուսած։ Պատճառա սիէ սիէ անոր կը հայի։ Տեսարանը կը պարզուի։)

## ՎԵՅՑԵՐՈՐԴ ՏԵՍԻԼ

### ԵՆՑՈ Եւ ՊԱՌՆԱՊԱ

**ՊԱՌՆԱՊԱ.** - (Ենցոյին մօսենալով) Ի՞նցո՞ւ Կրիմաւարոյ, իշխան Ամսդափիորի, ի՞նչ կը մօսածես։

Ենջու. - (Յայսնուած եմ)։

**ՊԱՌՆԱՊԱ.** - Ի՞նչ մօգական թմրութիւն զգայաւանքներուգ վրայ կը յարձակի։ Աւվելի Պատոյերոյի Լաւրա տիկնոջ վրայ կը մօսածես։

Ենջու. - (ցնցուած) Ո՞վ ես։

**ՊԱՌՆԱՊԱ.** - Ամէն բան գիտեմ. և քու մօսածումիդ խորը կը թափանցեմ։ Ճենովա ծնար . . .

Ենջու. - Իշխան չեմ, նաւ մը կը գարեմ ալիքներուն վրայ, դաշտասացի եմ. Ենցո՞ւ Ճիորոսն մը . . .

**ՊԱՌՆԱՊԱ.** - Ամենունը բայց ոչ ինձի համար։ Վեւնեակի տարագրեց զեեզ, բայց զօրաւոր փափաք մը դարձեալ հոս քաշեց զեեզ մահը աչք առնելով։ Օր մը կ'այս մը սիրեցիր - հո՞ն երջանիկ ծովուդ վրայ, ուրիշեցը հարանիքի զո՞ւ ճակատագիրը կը դատապարտէր զայն։

Ենջու. - Հաւատարմութիւն երդուընցայ Ճիոգնային։

**ՊԱՌՆԱՊԱ.** - (ժողովով) Թափառոս երգչուհին կը սիրես քրոջ պէս, և Լաւրան սիրահարի պէս։ Արտէն յուսահատեր էիր այն զէմքը երկրի վրայ տեսնելէ, և Ճիոգնայի սէրը ընդունեցար զթութեան համար, և այդ գիմակին տակ հրեշտակդ քեզի երեւցաւ . . . քեզ ձանցաւ . . .

Ենջու. - (Ո՞ւ ցնուութիւն)։

**ՊԱՌՆԱՊԱ.** - Սէրը գիմակինը կը թափանցէ կ'անցնի։ Իր հարսն վրայ կը հակէ նախանձաբեկ սրտավ տիսուր խուզարկուն. ոսկեղեն բանտին մէջ ես միայն կը մանեմ, և յաճախ արցունիքներու մէջ լսնեցի զինը, և լոիկ իր տիսրագին ակնարկը օգնութիւն կը հայցէր երկիրն։ Պատօյէր այս գիշեր - դքսական օֆեւանին մէջ պիտի հակէ մեծ ժողովին հետ։ Լաւրան նաւակդ պիտի ըլլայ։



ԵՆՅՈՒ. - Աստուած ողորմած:

ՊԱՌՆԱՊԱԱ. - Օդութեան կը հասնիմ սիրուդ տագ-  
նապներուն:

ԵՆՅՈՒ. - (Ո՞վ այս հոգւոյն աղաղակը, որ ուռած  
սրտէն կը սռութկայ: Երկնային սիրոյս հրեշտակը գտայ):  
Բայց վերջապէս ո՞վ ես գուն, աղետաւոր բարերար:

ՊԱՌՆԱՊԱԱ. - Կ'ատեմ զքեզ: (կը բանայ վերար-  
կուն ոչ բաձկունը եւ կը ցոչցընէ բաձկունակին վրայ ար-  
ժարք առ գրերը Տ. Ժ.): Տասանց Ժաղովին զօրաւոր  
գեւն եմ: Կարգաւ:

ԵՆՅՈՒ. - Վասութիւն:

ՊԱՌՆԱՊԱԱ. - Կրնայի քեզ տանջանքի Ենթարկել.  
Հըրի: Ճինոգնասան կը սիրեմ, ան զիս կ'ատէ . . . եր-  
դութցայց ջախչակել անոր սիրութ. Ենցոյին մահք քի:  
Եր, ուզեցի որ մասնիշ ըլլաս:

ԵՆՅՈՒ. - «Ո՞վ կատաղի սատանայ, շաղախուած  
ու պիզչ արինավ ու լեղիսվ, քու յիմար բարկու-  
թեամբ գուն զիս երկինքը պարսեցիր: (ՄԵՇԻ Ա-  
տուած, աղատէ զայն վշտի սարսափելի դասապար-  
տութենէն, և պաշտելի կաւրաս նորէն ինձի դարձուր):

ՊԱՌՆԱՊԱԱ. - Գնա՞ւ, վազէ փափաքիդ. պարզէ ա-  
ռագաստներդ ծովուն վրայ. լուրոր յալթանակս աշքե-  
րուդ մէջ կը փայլի: Ուրեմն:

ԵՆՅՈՒ. - Մութ գիշերով ցոկանաւիս վրայ Լաւ-  
րային կը սպասեմ:

ՊԱՌՆԱՊԱԱ. - (ծուելով ոչ հեղեւելով) Բարի յա-  
ջողովթիւն:

ԵՆՅՈՒ. - (տեսարանին ժայրը) Եւ գուն անիծեալ  
ըլլաս: (կ'ուկ):

## Ե Օ Թ Ե Ե Ր Ո Ր Դ Տ Ե Ս Ի Ւ Լ

ՊԱՌՆԱՊԱԱ, յետոյ ԷԶԵԲՈՅ, յետոյ վայրկեան մը  
ՃԻՌԴՈՒՏԱՆ ոչ ԿՈՅՐԸ.

ՊԱՌՆԱՊԱԱ. - Կ'անիծեմս. լաւ . . . մէրը կը կուրցընէ  
զքեզ: Ի զլուխ հանենք եղեռնաթիւր զործը, Ճիոգն-  
տային կուռքը կործանուի . . . ջնջուի բոլորովին . . .  
(խոր կ'երայ, դոչու մը կը բանայ բանուերուն քով)  
Խուբոյ:

ԵԶԵԲՈՅ. - (դոչրս կ'լեւով) Տէր Պառնապա . . .

ՊԱՌՆԱՊԱԱ. - Դիմիր, մինչեւ մահդ հոգիդ ու մորթէ  
ինձի ծախեցիր. (նստարանին խով կը տանի զայի): Ես  
ձեռքն եմ և գու գրիչը: Գրէ: (րեւոդրելով) Գատա-  
քանութեան գաղուտնի Գուխոյ Տ (իզերոյ կը գրէ: Կոյի  
տաճարին դուռը կ'երեւան Ճիոցնատան ոչ Կոյրը):  
ՃԻՌԴՈՒՏԱՆ. - (Պահութուէ, Պառնապան է): (մորը  
բաւելով զայի, ոչ կեցած կը դիսէ կամարակալին ետեշին):

ՊԱՌՆԱՊԱԱ. - Կիսկ նաւավար Ենցոյին նետ:  
ՃԻՌԴՈՒՏԱՆ. - (Ո՛չ, երկենք):

ՊԱՌՆԱՊԱԱ. - Այս գիւեր՝ գաղմատացի ցոկա-  
նաւով պիտի փախաի ծովուն վրայէն:

ՃԻՌԴՈՒՏԱՆ. - Ա՛չ . . . (յոշամատօրէն, ոչ աներե-  
չոյր կ'ըլլայ եկեղեցայի մէջ):

ՊԱՌՆԱՊԱԱ. - Աւելի վարը. Առիւծից բերանը:  
Հոս, գիր, լուէ, գնա՞ւ. (կ'առնէ բուդրը, իզերոյ դոչրս  
կ'ուկ):

## ՈՒԹԵՐՈՐԴԻ ՏԵՍԻԼ.

ԹԱՌՆԱՊԱ առանձին.

(Ծրաբը մեռը տեսարանը դիմելով):

Ո՞չ յիշատակարան. աբքունիք գքսական ու խորշ գժուխոց: խաւարչուն հրեշ. փառք այս ու ապագայ գարեւուուն: կը կանգնես երկու տանջանքերուն միջև արիւնուուշա պարփիւրը: Գու հիմու բանտուրը, կատարի կապարան երբ. ճականիդ վրան թուիչը քայրի աղաւնիներուն, մարմարն ու սոկին: կը փոխանակես ուուն ուրախութիւնն ու սարսափը ծածուկ կերպով. հոն ժողովորդ մը կը ցնծայ, հոս ժողովորդ մը կը մեռնի: Հո՞ն վորդ Տուը, անմառնչ կմախք մը խոյր ի գուռն, իր վրան Մեծ Ժողովը, աղետաւոր Տէրութիւնը. ամենէն զօրաւոր Տէրութեան վրայ՝ թագաւոր մը. լրտես:

Ո՞վ յիշատակարան. բաց ծածուկ խորշդ, (առիշտին) բերանին (մօտ) փեռակէ բաց խաւարչուու որկորդ, եթէ նոյն խոկ արիւնը գայ ու խեղդէ զայն: Ես ականջն եմ և գուն բերանը. Խօսէ. (ծրաբը առիշտին բերանը կը նետ եւ դուրս կ'եղի):

## Ի ՆՆԵՐՈՐԴԻ ՏԵՍԻԼ.

Գարիք կը մտնէ ԴԻՄԱԿԱԿՈՐ մը. եամեռէն ժողովուրդ երգելով եւ պարելով: Յետոյ ԲԱՌՆԱԲԵԱՆ մը, ՃԻՌՈՒՏԱՆ ու ԿՈՅՐԸ.

ՊԱՐ ու ԿԱՐԱՒԻ

Կեցցէ կեցցէ Տոմն, Հանրապետութիւնն, Հըրախաղութիւնն ու բարեկենդան: Ապանդարանաւին խաղերն ու պաշտօն. Օ՞չ, ցընծուն ամբոխ ժողովըրդական, Օ՞ն, կաքաւեցէք, օն պար բռնեցէք. Մաղերն արեւուն, շարերը հովուն Հանեցէք աղմուկ սատանաներու. Զեռքի ափերով՝ ոսքի կոճերով. Դիքանական գաւիթը թող որոտայ Ցիմար բակբոսին հոս գըլխուն վըրաց:

(գանգակի բանի մը գանցեր կը լսուին).

ՆԵՐԲԻՆ ԶԱՅՆԵՐԻ. — (եկեղեցին): ՃՐԵՎՈՒԹԻ ՏԵԱՈՒՆ ... (կաբարը կը դադրի):

ԲԱՌՆԱԲԵԱՆ ՄԸ. — (բանալով վարագոյր՝ որ մայր եկեղեցոյն դուռը կը ծածկէ) Արեւը կը մտնէ: Գետնատարած լսեցէք սուրբ իրիկուան երգը: (ամենքը կը ծերադրեն դեպ ի խորը դարձած):

(Ճիղովնատ եւ կոյրը ծերադրած ամբոխը կը կորեն կամցնին միմյանց կը տեշէ աղօրքը):

ՃԻՌՈՒՏԱՆ. — (դեղեւկոս բայլով, յամրոքն, կոյրին կորընած) Մատնուեցայ ...

Եղուկ ...

Կը մեռնի՞մ ...

կողս կը գեղեւի . . . մայր իմ . . . նեցուկ եղիք ինձի:  
Ո՞վ Աստուած . . . Աբրա, եղեռնաւոր պարզեւ. ժա-  
ռանգութիւն վշտերու. այս է իմ ճատակագիրս. կամ  
Մահ կամ Աբր:

ԿՈՅՑԲԻ. — Ըսէ ինձի ուր է սիրտդ. Ճեռքը քեզի ա-  
ռաջնորդ . . . թող որ իմ սրտիս վրայ դնեմ. Եկուր  
երկու վիշտը՝ մէկ ընենք:

ՃԻԳՐՈՒՆՏԱ. — (առնելով կոյցին ձեռքը ոչ տանելով  
իր սրտին վրայ) Ո՞չ, այո՛, Ճեռքդ սրտիս վրայ: Լու՛  
ու հասկըցիք, մայր իմ, վիշտու: (Կը նետուի Կոյցին  
բաղուկերուն մէյ):

ՆԵՐԻԲԻՆ ԶԱՅՆԵԲԻ. — ՃՐԵԼՄԱԿԻ ՏԵԱՊՈՒ . . .  
Ա.ՄԻԲՈԽԾ. — (ծնրադիր) Փառք տիրոջ, և խաղաղու-  
թիւն ի մարդիկ:

(Վարագույն լուսին յամփունի :



## ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Վարդարամնը:

Գիշեր. — Յոկանամ մը՝ քովնոտի տեսնուած. — Գիս  
ի առջեւ՝ Փուզինայի ցիւրուն մէջ անբնակ կղզիի մը ա-  
մայի ափունըը: Խո՛րը՝ երկինքը տեղ տեղ աստղազարդ,  
եւ շնակը. այ կոյմը լուսինը կը մանե ամպի մը եռեւ:  
Գիս ի առջեւ փորբեկ խորան մը կուսին՝ վառուած կար-  
միք կանքեղով մը: — ՀԵԿԱՏԵ, ցոկանաշին անունը,  
գրուած է առաջակողմին վրայ: Քանի մը լապտերներ  
կամուրջին վրայ:

Վարագոյրը բացուկում քանի մը Կառավարմեր նստած  
են նաշուն տախտականածին վրայ, ուրիշներ ուրքի վրայ՝  
իրարու քով խոնուած. առնելքը ձեռքերին մէյմէկ ձայ-  
նատար փող ոչնին. խոչիր մը մանչեր կը մագլցեն կայ-  
մերուն վրայ, կամ նստած են, եւ կամ կախուած անոնց  
պարաներէն, եւ կ'երգեն նաշտամիներու երգ մը:

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն Տ.Ե.Ս.Ի.Լ.

ՆԱԽԱՎԱՐՆԵՐՈՒՆ ԵՐԳԸ.

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

(այլ կողմէ՝ կամուրջիմ վրայ, երգելով ձայնատար փողին մեջ)

Հա՛մ, Հէ՛, Հա՛մ, Հէ՛  
Վեկն հաստատէ:

ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

(ձախ կողմէ՝ ձայնատար փողով)  
Հաստատէ.

Հա՛մ, Հէ՛, Հա՛մ, Հէ՛  
Առագաստը պարզէ:

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

Պարզէ.  
Կաւաստին ուր է:

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

Հա՛մ, Հէ՛, Հա՛մ, Հէ՛

ՄԱՆՉԵՐ

(բերափայտիմ վրայ)

Գագալժն ենք մենք հսու  
Առագաստին վրայ,  
Ջւանէ թըլթոռն  
Վանդուխներուն վրայ:

Տեսէք թէ ի՞նչպէս  
կը ցատկեն թեթև  
Մանչերը. ծովուն  
Ըսկիւռներն ենք մենք:

ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

(տախտակամաժիմ տակ, ցոկմաշուն կմայիրին մէր)

Ամենէն խոր յատակն ենք  
Յոկանաւին ու խորչին.  
Ուր բուռն հովին կը մարի  
Շունչն ու թեւը կը կոսրի:  
Ամենէն խոր յատակն ենք  
Յոկանաւին ու խորչին:

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

Հա՛մ, Հօ՛, Հա՛մ, Հօ՛,  
Առագաստները ձախ կողմն:

ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

Պարզէ  
Հա՛մ, Հօ՛, Հա՛մ, Հօ՛  
Թիերը ձախ կողմն:

Ա.Ո.Ա.Զ.Ի.Ն ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

Պարզէ  
Երկներն որոստայ  
Հա՛մ, Հօ՛, Հա՛մ, Հօ՛:

### ՄԱՆՉԵՐ

(բերափայտին վրայ)

Մենք փոթորկին  
Շանթերուն միջեւ,  
Մենք ամպերուն  
Մէջ կը մըսենք մեր գլուխներ.  
իր անսառի  
Մը ծառերուն վրայ,  
կընանք ճօճուն  
Պարաններէն մազլել մենք:  
Մենք ծովուն  
Բակիւններն ենք:

### ՆԱԽԱՎԱՐՆԵՐ

(կամուրջին տակ)

Կաւուն գըլխուն, խելքին ներքեւ  
Բընակարան մըն է խաղաղ,  
Հսու կը պարակեն դառն բաժակը  
Հեղուկին որ կը խարէ  
Ժամը՝ գըլխուն, խելքին ներքեւ:

### ՄԱՆՉԵՐ

(բերափայտին վրայ)

Ծովուն որ կը մազնչէ  
Երկընքին որ կորոսայ  
Յոն հովին գեղ Արեւելը  
Հեսսիսին գեղ Արեւմուռը  
Մըրըկին ու փոթորկին  
Ջայնատուր կընանք ըլլաւ:  
Ծովուն մենք  
Բակիւններն ենք:

### ԶՈՅՆ ՄԸ ՄԻՅՅՆ

(ներսուն)

Ո՞վ ձընկնորս, օն խայծն ընկըսմէ,  
Աւեակն ըլլայ քեզ մըսերիմ.  
Զընաղ իրկուն և յաջող որս  
Քեզ կաւետեն երկինք ու ծով:

### ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ

ՊԱՐ, ՊԱՌՆԱՊԱ, ԻԶԷՐՈՅ

(Պառնապա՝ մկնորսի զգեստով ցանց մը ձեռքը)

ՆԱԽԱՎԱՐՆԵՐ. – Ո՞վ կայ հռն:

ՊԱՌՆԱՊԱ. – Երգը կըսէ արդէն ձեզի: Զկնորս մը  
որ մակընթացութեան կը սպասէ: Կաւակն հռն փարը  
ցամաքին վրան է: Վաղը եղանակաց պահք է. և ծոմ  
կը պահուի, (Բախտիս)՝ վախու սեղանը՝ կը պարար-  
ացնէ ձկնորսը:

ՆԱԽԱՎԱՐՆԵՐ. – (խնդալով) Հա՞ Հա՞:

ՊԱՌՆԱՊԱ. – (Իզեռոյին) (Ազատեցանք: Խնդացին:  
Կաւակար ու մանչ ու թառուն մըն են: Երեք տասնեակ  
թի ունին և ոչ աւելի. երկու թնդանօթ՝ փոքրիկ բե-  
րանով: Գնա արդ, բոլոր մասցած ուժովիդ, ու անօրինէ  
գետերը հոն ուր թուփերն աւելի խիս են: Ես հռն  
կը մասմ իմ գործու կատարելու: Գնա՛, Աստուած հետդ):  
(Իզեռոյ դուրս կ'ելլի):

ՊԱՌՆԱՊԱ. – Ո՞վ ձընկնորս, օն, խայծը սուզէ –  
Աւեակն ըլլայ քեզ մըսերիմ, – զըսարթ իրկուն և յա-  
ջող որս – կ'աւետեն քեզ երկինք ու ծով: Գընա՛ թըսիր

անդորքը երդ - Դէալ ի կապոյտը անսահման. Յուշկապարիկ մը այս գիշեր պիտի իյնայ ուռկանին մէջ:

ՊԱՐ. - (Ժիծաղելով) Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛  
Յուշկապարիկ մը այս գիշեր  
Պիտի իյնայ ուռկանին մէջ:

ՊԱՐԿԱՐՈՒԹԱՐ. - (իմբնիրեն) (Լրտեսէ չանթաթափ կոռովարիկ ակնարկներովդ, ու աղջամուզլին մէջ թուեմեռելուներդ: Այս, խաւարչուսու ու ամայի այս կողին արդ պիտի բախտող իթթի: Գդրու ու դէտ: Յօրեւ կասկածն յանկարձահասու. ժամուն ու հսկէ, երգէ ու լըրտեսէ):

(Բոյին սկսելով երգը).

Ջըկնորս, և հովի աջողակ.  
Փորձէ ծովը, ո՞վ ձըկնորս:  
Հո՞ն, լոռին մէջ ու արծաթին  
Կայտան թեւեր սաթ ու սոկի:  
Կը շողշողայ Աստղիկը ջի՞նջ  
Երկնքի մը հէշտութեանց մէջ:  
Յուշկապարիկ մը պաղպաջուն  
Պիտի իյնայ ուռկանին մէջ:

### ՊԱՐ

(Կը կրկնէ ժիծաղելով)

Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛  
Յուշկապարիկ մը շողշողուն  
Ուռկանին մէջ պիտի իյնայ:  
(Ենցոյին մտնելունք Պատհապան կ'եղի)

### ԵՐՐՈՐԴ ՏԵՍԻԼ

ԷՆՅՈ, ՆԱԻԿԱՐՈՒԵՐ եւ ՄԱՆՁԵՐ, պարահանգետը,  
առագաստապետը, նաւաստին:

ԷՆՅՈ. - (Կ'եղի ժամկոցին տակէն չահ մը մեռքը, զուարօրին յառաջելով) . Փա՛ռք նաւավարաց երգերուն: Այս գիշեր խարսխնը կը վերցնենք:

ՆԱԻԿԱՐՈՒԵՐ. - Կեցցէ մեր իշխանն ու նաւապետը:

ԷՆՅՈ. - (Երկինքը զննելով). Հիւսիսային Արեւելեան հով կը փշէ, մեզի նպաստառը է ... (պարահանգետին) գուն, պարանապետ, խարսխն մալուխը ժողովէ յատակին վրայ: Դոււ, առագաստապետ, պարզէ ցոկանաւին կոռոցին վրայ գաղմատացի նշանը՝ որ զմեզ պաշտպանեց շատ գառն արկաներու մէջ, և մեծ կայմին վրայ լապտերը տնկէ: (Մանելունք). պատրաստեղիք մէկ ակնարկին չուանը փրցնելու: — «Առաւան ժամուն ալ պիտի չուեններ այս ամայի աւագուռը: Դաւողիկ, ընթացքը դէպ ի Պաղեստին է:

(Րիավարիերեն քանի մը հոգի Ենցոյի պատուերենի կը կատարէն, միմւյնու միշտները կը վերսկսին նաւավարներուն երգերը):

ԷՆՅՈ. - (ամենուն) Եւ արդ իջէք հանգեցէք: Ես միայն ուշ կը գնեմ կամուրջին վրայ թշնամի տորմիղներուն: (ասողերուն կը հայի) Ուշ է:

ԹԻԱՎԱՐՈՒԵՐ. - Բարի պահպանութիւն:

ԷՆՅՈ. - Բարի գիշեր:

(Րիավարիերը կ'էմեն կամուրջին տակ):

## ԶՈՐԾՈՐԴ ՏԵՍԻԼ

**ԵՆՅՈՒ.** - (առանձին դեպ ի ժողվը հայելով) : Երկինքու ծով - երկնային շղարշը կը փողփառէ սուրբ սեղանի մը պէս: Երկնքէն է որ պիտի գայ հրեշտակու: Ճողէն է որ պիտի գայ հրեշտակու: Հոս իրեն կը սպասեմ, սիրոյ հովանակու այսօր հրաշունչ կը փշէ ....

Երկինք և ծով: - չ'ըրեւար ոչ գետին և ոչ լեռ. հորիզոնն ալերը կը համբուրէ, ալին հորիզոնը կը համբուրէ: Հոս շուքին մէջ ուր կ'ընկողմանիմ ես սրտի հեւքով, եկուր, ով կի՞ն, եկուր թողիչ կեանքին համբոյրին:

(ժողովն վրայ սեշեռուած)

ԱՇ, ով կայ հոն. մտածումի ուրուականն մը արգեօք, նաևակ մըն է ան: Կը լսեմ արգէն թիերուն ճողփիւնը, սուրհալով դեպ ի ինձի կու գայ ....

**ՊՈ.ՊՆԱ.ՊՈ.ՅԻ.** ԶՈՅՆՅՈՒ. - (ցոլանաւին ետին) Եւաւազեն, նաւին եղեցքը:

ԵՆՅՈՒ. - (Պատեանապայի ճային ուղղութեամբ) Առաջ՝ ... (Աստուած լու, օգնէ դեռ ուրախութեան լրումին): Կ'առնի յուշան մը եւ կը նեսէ գայն Պատեանապայի) Հոս չուանը ... պի՞նի բանէ ... կապէ ... ձեռքերդ ... քայլ մըն ալ ... չիյնաս, եկուր, եկուր: ...

## ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԻԼ

### ԷՆՅՈՒ, ԼԱՒՐԱ

**ԼՈՒԻԲՈՒ.** - (Ենցոյի գիրկը) Ենցո՞ւ:

ԵՆՅՈՒ. - Լաւրա՞: Այ՞ս, ու՞ս:

**ՊՈ.ՊՆԱ.ՊՈ.ՅԻ.** ԶՈՅՆՅՈՒ. - (ճախուակի, հեռանալով) Բարի յաջողութիւն:

**ԼՈՒԻԲՈՒ.** - ՈՇ, ձախողակ ձայնը. փախչինք, փախ-

ինչու. - Բայց ան էր որ զքեզ ազատեց ...

**ԼՈՒԻԲՈՒ.** - Բայց դժոխային ծիծաղով մը կը ծիծաղէր:

ԵՆՅՈՒ. - Ինքն է որ աբբայութիւնը բացաւ մեզի: Գէ՛ս, մի խոռվեր այս ժամուս ամբիծ արշանութիւնները տարածարած երկիւղներով: Աիրոյ վրայ միայն խօսէ հետո, երկինքն է որ, ով սիրուհի, կը բանադուն ինձի:

**ԼՈՒԻԲՈՒ.** - ՈՇ, համբայրիդ քաղցր կախարդանքին մէջ, արցունքը երկնային ուրախութիւն մը կը դառնայ, մարդկանին առանձնարկն Աստուած չի ներեր, եթէ ներէ սէր չէ:

ԵՆՅՈՒ. - Բայց ըսէ ինձի, հրեշտակ իմ, ինչպէս ձանչացար գու զիս:

**ԼՈՒԻԲՈՒ.** - հաւափարին մէջ Ենցո՞ն տեսայ:

ԵՆՅՈՒ. - Ես աւ քեզ ձանչացայ խօսքիդ առաջին ձայնէն ...

**ԼՈՒԻԲՈՒ.** - Պաշտելի Ենցու. - բայց ժամանակը կը թուշէ: Հապա, շնուռ:

ԵՆՅՈՒ. ԵՇ, մի գողար, ամայի անապատ կողի մըն ենք, ծովու և երկնքի, երկնքի և ծովու մէջ: Հիմայ պիտի տեսնենք լուսնին մուտքը ... Երբոր մոնէ, մութին խարիսնը կը վերցնենք. աչքենիս դեպ ի երկինքը, համբայրներ ձակասին վրայ և առազատները հովին:

(ցած լուսինը ամպէն դուրս կ'ելլէ, իր սկաշառակը կը ժամկոչի հաշունչ ետեւը)

Հոն վարը հեռաւոր ամպերուն մէջ, հոն վարը հեռաւոր խաւարին մէջ է մեր ձամբուն նշանը: Ալիքներուն, սոտւերներուն, հովերուն վստահացած, մսուուն, փախստեան կը յանձնենք կեանքն ու բախտը:

32

Լուսինը կ'իջնէ կ'իջնէ ցողաւոր քօղերով պսակուած, խաչէս հարս մը սեղանին առջեւ: Ու կը Տաձկէ մարած գէմքը ալիբներուն մէջ: — յամրօրէն լուսինը ճովի իջաւ:

Ենթու. — (ամբատուելով) Եւ քու նաւավարդ արդ կը պատրաստէ փախուասոգ: — Ով սիրելի կին, դուն հոս կեցիր: (կ'իջնէ կամուրջին տակ):

## ՎԵՅԵՐՈՒՐԴ ՏԵՍԻԼ

ԼԱԲՐԱ առանձին, յետոյ ՃԻՌԳՈՆՏԱ

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — Սիրսս լեցուն է ազօթքներով: Այն լույսը: ԱՇ: ԱՇ: Աստուածածին մը:

(Աստուածածինի պատկերին առյօն կ'ադրէ եռանդային: Մինչեւ կ'ադրէ, ձեռքունսոս դիմակաշոր դուրս սիստէ ելլէ քարստոց մը եւ սիստէ մօտենայ յամրօրին):

Ա.Ա.Ա. — Նաւավարին, Անըրս կոյս, պաշտպանէ դու զիս պյու զերագյոն ժամուս մէջ, կը տեսնես դուն թէ որպիսի ցանկութիւն և որպիսի հաւատք այդպիսի յետին յանդեմութեան մղեցին զիս: Քու քօղեր տակ որ գետնամաճները կը հովանաւորէ, պատսպարէ զիս որ կ'ազօթեմ ու կը դողամ: Իջնէ այս եռանդուն ազօթքիս շնորհիւ: գլխուս վրայ, կոյս ներսղութեան, օրհնութիւն մը ...

## ԵՐԹՆ, ԵՐՈՒՐԴ ՏԵՍԻԼ

ՃԻՌԳՈՆՏԱ և ԼԱԲՐԱ

ՃԻՌԳՈՆՏԱ. — Եւ նզնվը մը:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — (զարմանքած ուղը ելլելով): ԱՇ: ով ես:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Թէ ով եմ կը հարցնես: Ստուեր մըն եմ որ քեզի կը սպասեմ: Անուն է վ բէժինդութեան: Կը սիրեմ այն անձը՝ զոր դուն կը սիրեմ:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — ԵՐԿՈՆՔ:

ՃԻՌԳՈՆՏԱ. — (նաշին ասաւակողմը ակնարկելով) Հոն սպասեցի և յարմար ատենը զտայ ինչպէս գաւանը որդին մէջ: ԱՇ: գերմարդկային մոլուցքի հորձքը երակներուս մէջ կը խուժէ: ԱՌոզնէս փախչիլ սէրեդ կը հալի՞ս կը մաշի՞ս: Կ'ուզնէս փախչիլ, զուարթ մրցակից ... Այս: առագաստակալն ու ղեկը պարաստ են, լաւ է, գնա, փախիր:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — (սարսափելի կերպով կանգնելով): Զարդ հուրելի մուեգնութիւն:

ՃԻՌԳՈՆՏԱ. — ԱՇ: կը սոսկացնէս զիս: և կը յանդգնիս սիրով սիրել այն հերոսը:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — Զայնատուր կ'ըլլամ սրտիդ, ով նախանձորդ:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Կը հայհոյնս:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — կը սոսես: կը սիրեմ ինչպէս շովիւնը արարածին: ինչպէս օգո՞ որ շունչը կը կենդանացնէ: ինչպէս երկնային և երանիկ երազը՝ որմէ եկաւ իմ առաջըն հառաւս:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Եւ ես կը սիրեմ զանիկա ինչպէս առիւծը կը սիրէ արինը, փոթորիկը՝ թափչքը, կայծակը՝ կատարները, և աղկինը յարձանիները. և արծիւն արեւը:

Լ.Ա.Ի.ԲՈՒ. — Իր քաղցր համրոյրին համար կ'արհամարէմ տժդոյն մահուան սարսափը:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Իր քաղցր համրոյրին համար կը սպաննեմ զքեզ: (սուր մը քաշելով) Աւելի զօրաւոր եմ, աւելի զօրաւոր է իմ սէրս: (Բնելելով զաթիկա) Բաղուկս քեզ կը բանէ: եկուը որ գէմքդ տեսնեմ: գետին, գետին, այն բայսին քով... կամ արտասուագին ճաճանչերը ... Արդ այլ եւս փախուս չկայ: այս դա-

Ճիոզոնտա

3

շպնը . . . բայց ոչ . . . աւելի եղեռնաւոր կայծակի մը  
պիտի վիճակիս, այն սեւ նաւակին մէջ . . .

ԼԱԿԻՐԱ. - Ո՞վ երկնք:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Հոն է ամուսինդ:

ԼԱԿԻՐԱ. - Կորսուած եմ:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Մահը կը նաւէ լճակին վրայ: Ահա . . .  
այսուհետեւ ոչ ասառաւծ մը և ոչ սրբարան մը կրնայ  
քեզ փրկել:

ԼԱԿԻՐԱ. - (վարդարանը վերցնելով) Օգնէ ինձի:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Ա՛չ, այն վարդարանը, ան քեզի հա-  
մար օրհնութեանէ և պատսպարան:

(զամիկա դեպ ի ափունեցը կը քայէ)

ԼԱԿԻՐԱ. - Ի՞նչ կ'ընես:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Զերեկ կ'ազատեմ: Օ՞ս, մակոյկու-  
(երկու նաշավարենի կ'երեւան նաշալով մը)

Փախիք, . . . առ . . . այս դիմակը, ծածկուէ:

(կը կորդէ դիմակը եւ Լաշրայի դիմակին վրայ կը դնէ):

ԼԱԿԻՐԱ. - Բայց պիտի լսե՞ս ինձի, ո՞վ ես:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Ճիղուածան եմ:

(Ճիղուածան կարծես բռնի Լաշրան նաշակը կը հրէ որ  
արագօրեն կը նեռանայ: Ճիղուածան վայրիկեան մը անե-  
բեռոյք կ'ըլլայ ցոկանաշին եւելը, Լաշրայի մախստեան  
վրայ ապանով ընալու համար):

ՊԱՌՆԱՊԱ. - (ափեն, դիմունով Լաշրան տամող նա-  
շակին շարժումները եւ եղմարելով մեռուն Արլիզի կոն-  
տոլան) Նզրվք: Փախաւ, աէք իմ, դեպ ի մեռած ջրանց-  
քը հո՞ն . . . ուժ թիերուն . . . (կ'աներեւուրանայ):

ՃԻՂԳՈՆՏԱ. - Ազատեցաւ: Ո՞վ մայր իմ, սրբան  
սիրելի ես ինձի . . .

## ՈՒԹ. ԵՐՈՐԴ. ՏԵՍԻԼ

ՃԻՂԳՈՆՏԱ, ԷՆՑՈ

ԷՆՑՈ. - (կամուրքին իշելով) Լաւրա՛, Լաւրա՛, ուր-

ՃԻՂԳՈՆՏԱ. - (յառաջելով խրոխտաբար դեպ ի ինցո)  
Լաւրան աներեւոյթ եղաւ:

ԷՆՑՈ. - Ճիղուածան, ո՞վ երկինք, ի՞նչ եղաւ:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Ի զուր քու հառաշանքդ կը կանչէ  
զանիկա եղեռնական համբոյիներու . . .

ԷՆՑՈ. - Կը ստես, կը ստես, ո՞վ անգութ:

ՃԻՂԳՈՆՏԱ. - Ո՞չ, ալ չե սիրեր զքեզ: (քաշելով  
զանիկա դեպ ի ափը) Կը տեսնե՞ս հո՞ն, մեռած ջրանց-  
քին մէջ մակոյկ մը որ կը սուրճայ. կը փախչի ան . իր  
խզէի խայթը աւելի զօրաւոր հանդիսացաւ քան սէրը-  
պս ափունքը մահառիթ է անոր, վասն զի մահը հոս  
շուրջը կը դարանի . . . ան կը փախչի և ես հոս կը  
մամ . . . մեզու ո՞րը աւելի սիրած պիտի ըլլայ:

ԷՆՑՈ. - Լո՛ւ, աւա՛զ, զքեզ տեսնելէս ի վեր, կաս-  
կածեցայ ապիրատ դարաններ. մի ըսեր ինձի թէ զիս  
սիրած ես, ատելութիւն միայն ունիս դու սրտիդ մէջ:  
Բայց եր բարբարոս ամուսնէն պիտի կրնամ ես հրեշ-  
տակս կորզել . . . Հոն է կեանքը (դեպ ի ափը նետուե-  
լով):

ՃԻՂԳՈՆՏԱ. - Հոն մահն է:

ԷՆՑՈ. - Ի՞նչ կ'ըսես դուն:

ՃԻՌՈՒՆՏԱ. - Ծովուն նայէ: Մատնուած ես: Վատ-  
չուէր մը, անգութ մը անունդ յայտնեց Մեծ ժողո-  
վին . . . աճապարէ, պարզէ առագաստներդ, դեռ եր-  
կիբը կինայ ազատել գքեզ:

ԵՆՅՈՒ. - Լուէ. վատերուն խորհուրդը նախատինք  
մըն է, ուր որ է մահը՝ աներկիւզ կը կենամ ես. ծա-  
մըն է ինձի բորբինը խորիս նաւին. վախուսու կամ  
անձնատուութիւն ինչ է չեմ գիտեր:

(թիգանօրի հարուած մը կը շուշի: — Հեկատէի հա-  
սավարներին ումանք կամուրիքն դուրս կ'ելլեն. ուրիշներ  
տեսարանը կը խուժեն բափով, ումանք մեռքերնին չահե-  
րով):

ՆԱԽԱՎԱՐՆԵՐ. - Թիարկութեան, թիարկութեան.  
Գրցողը ազատի:

ԵՆՅՈՒ. - (նաւավարներուն մեկուն ձեռքին չահը յափիշ-  
տակելով) Մինչեւ որ ողջ եմ, ո՛չ. թշնամին մոխիր  
ու կրակ տանք: Հրդեհ:

(կրակ կու տայ Հեկատէին: Կաչը կ'այլի):

ԱՄԷՆՔԻ. - Հրդեհ, պատերազմ, մահ, արիննե-  
ցութիւն: Փախչինք, փախչինք, աւ յոյս չկայ:

ԵՆՅՈՒ. - (նաւոն տախտակամահնեն ծով նետուելով)

Ո՛Վ Լաւրա, մնաս բարով:  
ՃԻՌՈՒՆՏԱ. - (Ա.իկն) Ու միշտ Լաւրա, ո՛հ, գոնէ  
կարենայի հետդ մեռնիւ:

(հաչը կը խորառոզի: Պորտզոյը կ'իջմէ):



## ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Գա տ' Օրօ

Աւելեակ մը Գա տ' Օրօյի մեջ, իրիկուն, վառուած ձրագ:

## Ա.Ա.Ա.Զ Ի Ն Տ Ե Ս Ի Լ

ԱԼՎԻԶԵ մամերով սաստիկ յուզուած դիրքի մեջ.

Այս', պէտք է մեռնի ան: Գրի՞ անարգանքն անպատ-  
ամիւթ կերպով անունին վրայ, ո՛չ. ով որ Պատոյէրը մատ-  
նեց, չի կընար գթութիւն յուսալ . . . Եթէ երեկ այս  
ձեռքը զինքը չյօշուեց եղեռնաւոր կղզին մէջ, քա-  
ւութիւնը նուազ սարսափելի պիտի չըլլայ: Եթէկ սուր  
մը պիտի պատուէր անոր ծոցը, այսօր . . . երկաթ  
չկայ . . . թղնի պիտի ըլլայ:

(ակնարկելով դեկ ի մերժակայ սրանները)

Հո՞ն թող մըրկէ ու զաւանցէ զուարթ խաժամուժը,  
հո՞ն թող շուայտանքը հոգեվարբի հանտիւնին հետ խառ-  
նուի: Դեռ մի կարմրէր դուք, ազգատոհմիս ուրուա-  
կաններ, մահը ամէն բանի վրէժը կ'առնէ. նաև մատ-  
նուած սիրոյն: Հո՞ն վենետիկեան պատրիկին լայն հրա-  
ւերը կը կատարուի, հո՞ն խարուած ամուսինը անձին  
պատիւը կը կանգնէ: Սարսացէր, ով կաբաւներ, ով  
երգեր. գրուժան մըն է որ կը մեռնի:



## ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼ

### ԼԱԽԱ, ԱԼՎԻԶԵ

**Ա.Ա.Ի.Բ.՝** - (կը մտնէ պարագանդիսից ճոխ զգեստներով, մարգրիտներով ու գոհարներով) Հո՞ս կանչեցիք զիս:

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - (բոհազռու քաղցրութեամբ) Միայն թէ հաճիք . . .

**Ա.Ա.Ի.Բ.՝** - Տէր ի՞մ . . .

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - Նատեցելը (ընդարձակ սեղանի մը երկու կողմը կը նատին) Տեկին, զձեղ երբեք այսպէս գեղեցիկ շատայ, բայց ձեր ժամփառ տկար է. ինչո՞ւ ձեր խօսիք: Համար, քայլ ձեր ժամփառ տկար է. ինձի վաֆուկ գալարնիք մը պարզել, ըսէք, գժուա՞ր է ինձի վաֆուկ գալարնիք մը պարզել, կամ պիտի հարկաւորի՞մ սեր քող մը կորզել ինձմէ:

**Ա.Ա.Ի.Բ.՝** - Զեր անսովոր շեշտէն դառն հեղնութիւն մը կը ցայտէ, շրթունքը շնորհէ շուրջը կը դառնայ, և անկէ զարյալթ կը ժայթքէ դուրս . . . ազնիւ կաղակիցտ իմ, գե՞ն չեմ հասկընար ձեր միտքը:

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - (գրգռուած) Եւ առկայն, Տեկին, դիմակը վար առնելու ժամե հասած է:

(բախով ոտքի ելլելով)

Հասած է ժամը - անկարկեշտ կին, քու առաջին հառաջ՝ ուրիշի մը համար է . . .

**Ա.Ա.Ի.Բ.՝** - Ուրիշի մը. ի՞նչ կը սէք. ի՞նչ կը լուրդ: (առանձին)

(Երկի՞նք զարհուրելի կերպով կը տանջես զիս):

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - Երեկ գրեթէ զքեզ մեղքի մէջ բռնեցի, սակայն կը ցար ազատիլ ու փախչիլ . . . Ձեռքովս զքեզ ձերբակալեցի այսօր, ալ չե՞ս փախչիր, պէտք է որ մեռնիս . . .

(զետին կը ճգէ զայն ուժգնորկն: Լաւագ ձիւ մը կ'արձրկի)

**Ա.Ա.Ի.Բ.՝** - (Անվիզի ոտքը) Միանի՛լ, սարսափելի բան. ուսենալ առջեւը երկինքը . . . ու իշել ամայի գերեզմանի մը խաւարին մէջ: Լուկ. տաք արեան առումը կը հոսի ծոցին մէջ . . . ինչո՞ւ համար, եթէ կու լամ ու կապրիմ, կ'ըսես ինձի, որ պէտք է մեռնիս: Մահը անարգական պատիժ մըն է նաեւ ամենամեծ յանցանքին:

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - Ի զուր կու լաս, ի զուր կը յուսաս, Ասուուած չի կընար քեզի լսել. անոր վրայ մտածէ. պատրաստուէ մեռնելու. խոստովանահայը մը հոն քեզի կը պասաւէ:

**Ա.Ա.Ի.Բ.՝** - Վայ ինձ, ո՞ւր կը տանիս զիս:

**Ա.Ա.Վ.Ի.Զ.՝** - (բոյի սեկելիմ սրանակը վերցնելով եւ ցուցնելով քաշարանքը: Պիսի տեսնոյի կերպներուն լուր ասցայուը) Եկո՞ւր. ահա՞ քու առագաստդ:

**Ա.Ա.Ի.Բ.՝** - (սարսափած) Ա՞հ, ահուելի բան:

### ՆԵՐՔԻՆ ՑԱՅԳԵՐԳԻ

(Իձակին վրայ)

Գընա, թռոմիր ցայդերդ, Զինջ օդին մէջէ, Թըսկիր երգ՝ դիմուած Աւերին վրայէ: Լըսեցէր քընդոււշ

Երգերը թափառ,  
Մեր վանկերը թիւ  
Չափէ ծովուն վրայ:

(Կը մասն ձիոգոնոտ եւ կը պահուցուի խորը: Յայգերգը վայրկեան մը կը դադրի):

Ա.Ա.Վ.իԶ.՝ — (չի մը համելով) Ա՛ռ այս թոյնը. և արդէն որ յանդուղն խօսքերովդ ինձի զօրաւոր մէկը կը թուխս, այն շրթունքներով՝ որոնք համբոյները ձեւցին, ձձէ մահը:

« Քու դատապարտութիւնդ քեզի կը յանձնեմ: Զըլ-  
ւայ թէ չկամութիւնը տատամանող ձեռքդ կեցընէ .  
« Հըլլայ թէ դաշունա խոցէ զեեզ և աղտեղէ թերափ-  
« ները պիզծ արիւնովդ ։ Փրկութիւն չկայ, կը լսե՞ս  
սա երգը. Ս.Ա Իր վերջին վանկից չնասած՝ պիտք  
ե մեռնիս: (կ'ելէ):

### ՆԵՐԻԾԻՆ ՑԱՅԳԵՐԳ

Կը մեզմէ զըւարթ  
Երգը արձաբանդն.  
Ու ձայնը ժըպտուն  
Կը դառնայ հառաչ:  
Տարտամ նըշովլով  
Կը ցայտէ լուսին  
Իր ձաճանչն արծաթ  
Լայն լըճակին վրայ  
Որով կը ցուլայ  
Լուսացաւը ջնջ,  
Համակրելի երգն  
Աստուծմէ ստեղծուած:

### ԵՐԻՌՈՐԴ ՏԵՍԻԼ

#### ԼԱԽՐԱ և ՃԻՌԳՈՆՏԱ

ՃԻՌԳՈՆՏԱ. — (վազելով դես ի լաշրա, կ'առնել բոյ-  
ը լաշրայի ձեռքին եւ սենր ուրիշ շի մը կոչ տայ)  
Ինձի այն թոյնը. քեզի աս. խմէ:

ԼԱԽՐԱ. — Ճիոգոնոտ, հո՞ս:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Գուշակեցի վիճակի, զինուեցայ  
զքեզ ազատելու համար, հանդարուէ: Այնպիսի յատ-  
կութիւն մը ունի այն թմրագեղը, որ մահուան քոնկը  
կը կեղծէ ... Վայրիեանները տափնապալից են, կարծ  
են ... խմէ ... գործին հոգը ինձի թող: — Ասդ դնա՞:

Գընա՞ , թռիր ցայգերդ

Ջի՞նջ օդին մէջէ,

Թըլոիր, երգ, գիւթուած

Ալեակին վրայ:

Լըսեցէք քընքուշ

Երգերը թափառ,

Կը չափէ թին՝ մեր

Վանկեր ծովուն վրայ:

ԼԱԽՐԱ. — Կը վախցընես զիս:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Եթէ ան հոս դառնայ զքեզ կը  
սպաննէ:

ԼԱԽՐԱ. — Պահան հոգեվարք:

ՃԻՌԳՈՆՏԱ. — Հո՞ս վայրը մայրս կ'ազօթէ քեզի  
համար աղօթաբանին մէջ, հաւատարիմ երգելներս մօտ  
են ... լսէ:

ԼԱՒՐԱ - Առակում. ահա երգը կը մեռնի:

Երգը բուն կեանքն է  
Կ'ասլի երազով,  
Երազահրաւեր,  
Երայածընունդ,  
Անձանօթ հոգւոյ .  
Մ'անկեղծ արձագանգն:  
Իր նոթը յետին  
Կորընչի յերգին:

ՃԻՈԳՈՆՏԱ - Անոր հետ մեռիր: Դատավարուու  
Ժիւնը ձանօթ է քեզի. Երգն իր վերպին նօրին  
և սսած . . . . .

ԼԱՒՐԱ - Տուր. Խմեցի. (Ճիոգոնտային ձեւոքն կ'առա  
նե յիշը, յետոյ աներեւոյը կ'ըլլայ մահասեմելին վարա-  
գոյրերուն ետեշը):

ՃԻՈԳՈՆՏԱ - Շիշը բնծի. ոչ, մեծու Աստուած:  
(Աւվիզին բոյնը բմբադեղի շիշն մէջ կը պարագ, եւ  
բոյնին պարագ շիշը կը դնէ սեղամին վրայ: Դուրս կ'եւ-  
րի, գանձավիճորին):

## ՉՈՐՐՈՐԴ ՏԵՍԻ.

ԱԼՎԻԶԵ առանձին, միմրեռ ցայցերգը իր վերին  
մօքերուն կը համեի: Կը դիսէ պարագ յիշ սեղամին վրայ:  
ԱԼՎԻԶԵ - Ամէն բան կատարուեցաւ. պարագ է  
շեշը:

(մահասեմելին կը մժմիկ, վայրիկեամ մը հնե. կը միայ-  
եւ տեսարան կը դառնայ):

Մահը անոր գերեւ կը թռչի: Մահը ոչինչն է և եր-  
կիբն չին առասպելն է:

(դուրս կ'ելլի յամբոյին)

## ՃԻՈԳԵՐՈՐԴ ՏԵՍԻ.

### ՃԻՈԳՈՆՏԱ առանձին:

(Ճիոգոնտա Աւվիզի եւած կողմին հակառակ կողմէն  
կ'երեւի: Զոյս կողմէն կը նայի, կը վերցնէ սեմելին վա-  
րագոյրը, եւ տեսնելով որ մարդ չկայ, կը գոյէ):

Ո՛վ մայր իմ, աղխատուոր կզիին մէջ սանձեցի քեզի  
չամար արիւնուշուն փափաքն անարդ նախանձորդիս:  
Արդ աւելի սարսափելի է իմ զոհս . . . Ես կ'ազատեմ  
զայն անոր համար որ զայն կը սիրէ: (խելայեն դուրս  
կ'ելլի)

## ՎԵՅՏԵՐՈՐԴ ՏԵՍԻ.

Աւենալը սրան մը մահասեմելին կից, սրանէելի կեր-  
պով զարդարուած: Մէծ դուռ մը խորը դես ի ձախ,  
այսկողմէն ալ ձիշտ հնան ուրիշ մը, բայց աս բուլորովին  
փակ վարագուրով մը: — Երբորդ դուռ մը պատին մէջ  
դես ի ձախ:

Կը մոնեն ԱՍԹԵՏՆԵՐ, ՏԻԿԻՆՆԵՐ, ԴԻՄԱԿԱԽՈՐՆԵՐ՝  
ԱԼՎԻԶԵ անոնց լնդառաք պիտի երրայ, պիտի ընդունի  
եւ պիտի հրամցվեն որ մոնեն:

ԱԼՎԻԶԵ. — Բարի եկաք, տեա՛քք, Անդրէաս Սա-  
կրեսոյ, Լորիցցո, Լորետան, Վէնիեր: Ինչ կը տեսնեմ,  
իշէրոյ Պարագրիկոյ, մեղի դարձած տժդոյն Ջինաս-  
տանէն. և սիրելի հօրեղբօրդին Բարդէլբացիոյ. ո՛չ,  
ո՛քան գեղեցիկ ասպետներ . . . գեղեցիկ սիկիններ:  
Յառաջ, յառաջ, և դուք, աշխայժ երդիշներ և դիմա-  
կաւորներ, չուս մկնեցէք պարելն ու երգերը:

ՊԱՐ. — Թուղ երգն հաշէ ի Քա ա'Օրօ՛ որ սոկի աս-  
դարթներով առաքինութեան դափնին կը հիւսէ սիրոյ  
մրտենին:

ԱԼՎԻԶԵ. — Շնորհակալ եմ ձեր գովեստներուն  
համար, մեծարոյ բարեկամներ: Աւելի չքնաղ ուրա-  
խութեանց կը հրաւերեմ զձեզ արդ: Ահա դիմակախումը  
մը գողարիկ կաքաւչուհներու: — Ամէն մին զարդա-  
րուած է գեղեցկութեան ֆայլակներով, և ամէնքը բո-  
լորաձեւ ժամերը կը ներկայացնեն: Ակա կաքաւը:

### ԿԱՔԱԻ ԺԱՄԵՐՈՒ

Ժամերը Առտուան — Օրուան — Իրիկուան

### — Գիշերուան

## ԵՐԹՆԵՐՈՐԴ ՏԵՍԻԼ

ԴԱԽԾԱԹԱՑՆԵՐԸ, ՊԱՐՆԱՊԱ, ԿՈՅՐԸ, ԷՆՅՈ

ՊԱՐՆԱՊԱ. — (քաշքէլով կոյրը, որ ի գոչք կը քա-  
շայ ազատի իր կապերէն) Եկո՞ւր:

ԿՈՅՐԸ. — Թուղ զիս: Ո՛չ . . .

ՊԱՐ և ԱԼՎԻԶԵ. — Կոյրը:

ՃՈՂՈՆՆԱՊԱ. — (վակէլով) Ո՛վ մայր:

ԱԼՎԻԶԵ. — (Լոյրին) Հոս ի՞նչ կըսես դուն . . .

ՊԱՐՆԱՊԱ. — Արգելուած սենեակներու մէջ զինքը  
կախարդութեան մէջ բռնցիք:

ԿՈՅՐԸ. — Կ'ալովթէի մենողի համար:

ՊԱՐ. — Ո՞ր մեռնողի համար. ի՞նչ կըսես դու:

(կը լսուին օրնասականներու կոյնակին յամր գանցիւն-  
երը)

Ի՞նչ մահակրաւէր ձայն:

ԷՆՅՈ. — (Պառնապային) Հոգեվարք մը, որո՞ւն հա-

յար:

ՊԱՐՆԱՊԱ. — (ցած ինցոյին) Լաւրային համար:

ԷՆՅՈ. — Սոսկում. ինձի ի՞նչ կը մաս եթէ այն

չընչափ մասի:

ԱԼՎԻԶԵ. — (յառաքէլով զարձուրած ու շփորած ամ-  
բուխին մէջ) Եւ ի՞նչ . . . մզիսն անհետացաւ: Եթէ  
զուարթ է Պատոյէր, ո՞վ իր հիւրերուն մէջ իրաւունք  
ունի արամելու:

ԷՇՅՈՒ - Ե՛ս՝ ուրիշներէն աւելի:

ԱԼՎԻԶԵՆ - Դուքն, բայց դուն ով ես:

ԷՇՅՈՒ - (դիմակը մետեղով) Բու տարապածդ եմ,  
Էնցու կրիմալտոյ, Խժխան Սանդափիորի: Օր մը դու  
իմ հայրինիքս ու սերս գողցար . . . արդ ոճիրդ ի  
գլուխ կը հանես:

ԱՄԵՆՔԲԻ - Յանդգնութեմ:

ԿՈՅՐԻ և ՃԻՊՈՂՈՆՏՍՅՈՒ - Սոսկում:

ԱԼՎԻԶԵՆ - Պառնապա, վատչուէր թշնամանողին  
վրէմինիր եղիր:

ՊՈՐ. - Եղենաւոր արինածոծի մը ցուրտ թեւն  
անցաւ, և թաղմանական ջահի փոխեց ամէն երս:  
Դմոդակ շողին մը ճակատները լուսառորեց, հանդէ-  
սին մէջ ինոգութիւնն ալ չի կրնար թագաւորել:

ԷՇՅՈՒ - (իմքնիրեն) (Ո՞վ ասուզ սիրոյ, - ով հա-  
ւատարից ասուուածն, եթէ յափշտակուեցար ինձմէ,  
գրեղ երկները կը գտնեմ):

ՃԻՊՈՂՈՆՏՍՅՈՒ - (իմքնիրեն) (Ո՞չ, անողորմ տանջանք.  
Հլուուած մարտիրոսութիւն. ո՞քան կը սիրե զանիկա.  
անոր համար մեռնելու եկեր է հոս):

ԿՈՅՐԻ - (Պառնապային) Ո՞վ անգութ բանսարկու,  
- եթէ մէկս խորխողուեցաւ, կը ճանչնամ ճեռքը,  
մարդասպանը դուն ես:

ՊՈՐ. - (Կոյրին) Երկներ վկայ, երեկ այն  
ամպարշտուէին գքեղ ազատեց, իսկ այսօր ճեռքէս չես  
կրնար պըծիւ:

ԷՇՅՈՒ - (իմքնիրեն) (Այսա կը տեսնեմ զքեղ ան-  
շարժ և տժգոյն ճերմակ քողի մէջ ծրարուած. մեռած  
ես դուն, դուն մեռած ես, անուշակ ու հաւատարիմ  
հրեշտակս: Թող վրաս ինայ տապարը, բացուի թող  
մահանու վիճը, և տանջանքները զիս երկնային հար-  
սանիքն առաջնորդեն):

ՃԻՊՈՂՈՆՏՍՅՈՒ - (Կաթել կաթել կը վազէ արցունըք  
վշտին լուութեանը մէջ. լաց, ով ուռած բիր, մինչդեռ  
սիրոս կ'արիւնի):

ՊՈՐ. - (Ճիոգոնտային) Տեղիք տուր վերջա-  
պէս, տես հոս իմ ճեռքիս մահագոյժ գործ. վախցիր  
ինձմէ. ծածուկ ողի մը զիս դեպ ի չարք կը մէկ:

ՃԻՊՈՂՈՆՏՍՅՈՒ - (Ակղմոյին Պառնապային) Եթէ զա-  
նիկա ազատես ու ցամաք հանես հօն Փրկէւ եկեղեց-  
ունի քով, քեզի կը յանձնեմ մարմինս, ով սարսափե-  
լի երգիւ:

ՊՈՐ. - (իմքնիւ վերը Ճիոգոնտային) Յուսա-  
հատ պարզեւ մըն է սասիկա, թէեւ ընդունի զայն եր-  
գիւէ: Կ'արհանարհնեմ անգութ բախտը, միայն թէ  
զքեղ սրտիս վրայ ունենամ:

ԿՈՅՐԻ - (Ճիոգոնտային) Գու արցունքներդ, ով  
Ճիոգոնտա, ինչո՞ւ չես թափեր սրտիս վրայ: Զկայ սէր  
մը որ շուրջդ թըթառ հաւասար իմ սիրոյս:

ԱԼՎԻԶԵՆ - (խոճու կերպով Ենցոյին նայելով) Այս  
հանդէսի շողիսնին մէջ զալու չէիր, ով ասպետ. կը  
հանդէսի շողիսնին մէջ զալու չէիր, ով ասպետ. կը  
խոճութիւնը: Բայց արդէն քու սարսափներուդ սոսկումի  
նոր տեսարան մը կը պատրաստեմ: Պիտի իմանա՞ որ  
նոր տեսարան մը կը պատրաստեմ:

ՊՈՐ. - Տիսուր դէպեր: Ահուելի յանդգնութիւն-  
ներ, զահութելի ինչոյք: Ինչպէս յանկարծաթափ կ'իշ-  
նէ բախտին հիւմ:

ԱԼՎԻԶԵՆ - (աւսարամին մէյ յառաջելով, վեհաշուր  
կերպով) Ասդ ամենքնիդ ինձի նայեցէք: Կինս անուանս  
յետին նախատինք բերաւ:

(Կ'երրայ դեպ ի մեռելին սենեակը եւ վարագոյրը կը  
վերցնէ: — Լաւրան կ'երեցայ ճերմակ հագուած, տար-  
վերցնէ:

ծոված մահուան անկողին վրայ: Անենեկը լուսաշորուած  
է բազմարից յաներով):

Նայեցէք. ես մեռցուցի:

Ե՞նթ. — (կը նետուի, սուրբ շողացմելով, բայց պա-  
հապանելերէն կ'արգիլուի):

Մարդասպան:

ՃիմոֆոնՏԱ. ԿՈՅՐԸ. — Դժբախտութիւն:

ՊԱԲ. — Սոսկում, սոսկում:

(Ճիոգոնտա կը վագի Ենցոյիմ՝ զոր պահապանելերը քաշ-  
կըսելու հետ են: Պառենազս ձեռքովի կը բռնէ կոյրը,  
եւ շփորոշքենէն օգոստ քաղելով, դեկ ի ծածուզ դուռ  
մը կը հրէ զանի: Աւշիզէ անշարժ կը մնայ մահանենելին  
մօտ. Լաւրայի դիակը ցոչցնելով: Հրաշիճալմերը քառունու-  
մի, զայրուրի եւ գրոշքեան արտայացուրիշներ կ'ու-  
նենան: — Պատկեր. — կ'իշն զարագոյրը):

## ԶՈՐՌՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Որբ - Զըանցքը:

Պատասի մը գաւիրը կործանած՝ Ճիւտէքքայ կղզոյնէ  
մէք: Աչ անկեան մէք դրան վարագոյր մը գետին ինկած,  
որուե ետեզը անկողին մը կայ: — Խորբ ափունքի դրան-  
դի մը՝ որմէ պիտի տեսնուի լակը եւ Ս. Մարկոսի փոքր  
Հրապարակ՝ հանգիսապէս լուսաշորուած: Աստուածա-  
ծի պատկեր մը եւ խաչ մը պատէն կախուած: — Ստու-  
մը, բազմոց մը, ստոլին վրայ կաերեղ մը եւ լապուեր  
մը՝ վառուած, բոյնի շիշ մը: — Բազմոցին վրայ Ճիո-  
գոնուայի բատերական այլ եւ այլ զարդարանելերը: —  
Տեսարանին աքակողմը երկայն ոչ մրին փողոց մը:

## ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼ

**ՃԻՈԳՈՆՏԱ** միայն, բախտագին միարձուած իր մտա-  
ժուամելյուն մէք:

(Առյև ատեն փողոցին խորեն առաջ կոչ գան երկու հո-  
գի՝ որոնք Լաշրան կը բերեն բազուկիներմուն վրայ ուշ  
վերարկուի մը մէք փարքած: Գուռը կը զարմեն: **Ճիո-**  
գոնտա կը ցնուի ոչ բանալու կ'երրայ: Կը մտնեն:)

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Մէկը տեսա՞ւ զձեզ:

**ԱՌԱՋԻՆ ԵՐԳԻՉ.** - Ոչ ոք:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Անկողնին վրայ գրէք:

(Ճիոգոնտա դեպ ի դրան վարագոյրը կ'երրայ: Լաշ-  
րան անկողնին վրայ կը դրայի:)

**ԵՐԳԻՉ.** - « Անձանօթ ափունք մը եւանք՝ հանդի-  
պունքերէ զերծ մնալու համար: »

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Լաւ: Եւ Ե՞րբ թալուեցաւ:  
ԵՐԳԻՉ. - Իրիկուան:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Եւ ո՞չափ ատեն պառկած մնաց:  
ԵՐԳԻՉ. - Գրեթէ կը ժամ:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Փոսը լայն էր:  
ԵՐԳԻՉ. - Լայն:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Ընկերները այս իրիկուն պիտի գա՞ն:  
ԵՐԳԻՉ. - Այու:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - Ահա ոսկին զոր խոսացայ ձեզի:  
ԵՐԳԻՉ. - Զենք ուզեր .... բարեկամները կ'օգնեն  
իբրև բարեկամ:

**ՃԻՈԳՈՆՏԱ.** - (չէտք փոխելով եւ աղերսելով) Ո՛չ  
զթած սրտեր, այն սիրոյն համար որ զձեզ ստեղծեց,  
ուրիշ չնորհ մըն ալ կը ինդրեմ ձեզմէ: Անցեալ գի-  
շեր անհետացաւ կոյր մայրս, յուսահատօրէն վնտուցի  
զինքը՝ բայց ի զոր: Ո՛չ, այցելեցէք փողոցներն ու  
հրապարակները, և Աստուած սորվեցնէ ձեզի հետքե-  
րը պառաւ իմ մօրինաս: Վաղը, եթէ գտնէք զանիկա,  
կը սպասեմ Գանարէճիոյ: Քիչ ատենէն կը թողլեմ  
ձեւտէքքայի այս որը:

**ԵՐԳԻՉ.** - Մեզի վստահացիր:

(Ճիոգոնտա կը սկզբ անոնց ձեռքերը մտած տեղեր-  
նեց դորս կ'ելիկ):

## ԵՐՐՈՐԴ ՏԵՍԻԼ

**ՃԻՈԳՈՆՏԱ** ստանձին ստոյին քով կը նայի դաշու-  
նիմ, կը դպի անոր, յետոյ կ'առնե բոյնին ժիլ:

Անձնասպանութիւն ... այս զարկուրելի վայրկան-  
ներուն մէջ դուն միայն կը մնաս ինձի, դու միայն զիս  
կը փորձես: Ճակատագրիս վերջինն ձայնը, ուղեւորու-  
թեանս վերջինն իսաչը: Եւ օր մը ժամերը կը թաշէին  
վայրելօրէն, մայրս կորսնցուցի, կորսնցուցի սէրը, յաղ-  
թեցի աղետաւոր նախանձաբեկ չերմին. արդ սպառած  
թեցի աղետաւոր նախանձաբեկ չերմին. արդ սպառած  
կը թաւալիմ աղջամուլջներու խորը ... կը հասնիմնպա-  
կիս թաւալիմ երկպէն գերեզմանին մէջ հան-  
տակին ... կը ինդրեմ երկպէն գերեզմանին մէջ հան-

տակին:

(Առյև շիշին նայելով)

Ահա՛, Լաւրայի թոյնը, ուրիշ զոհի մը պահուած էր.  
ես պիտի խմեմ զայն: Երբոր ան (Ենցո) այս գիշեր  
հոս հասնի, ես պիտի չտեսնեմ իրենց անհուն գրկա-  
խառնութիւնը, բայց ո՞վ անոնց փախուստը կը նախա-  
տեսէ. ո՞հ, ո՞չ:

(բոյնը ստոյին վրայ կը նետէ)

Ոչ, փոքքէ, հեռու ինձմէ. քաջալերէ, հոգի իմ,  
քու աստուածային կարողութիւններդ. Լաւրան հոն  
է ... հոն անկողնայն վրայ ... ողջ ... մեռած ... չեմ  
գիտեր ... եթէ մեռած ըլլայ ... ես կ'ուզէի ազատել  
զանիկա, Աստուածս գիտէ. սակայն, եթէ մեռած է ...  
տարտամ նշոյլ մը սրտիս մէջ կը փայլակէ ... տես-  
նենք ... խրախոյս:

(Կ'առնէ լավագերը, մօտենալոյն կ'ըլլայ անկողնիմ եւ  
յետոյ կը զդայ).

Ոչ, ոչ ... երբէք, երբէք, ոչ, այս ծածուկ տարա-  
կոյսը չփախչի ինձմէ. բայց եթէ կ'ասլի՛ ան. լաւ ...  
Լաւրան ձեռքս է ... (դաւնօրենն) առանձին ենք -  
Գիշեր է - Եւ ոչ ոք պիտի կարենայ զիտնալ ... խոր  
է լիք ...

ՀԵՌԱԽՈՐ ԶՈՅՆ ՄԸ ԶՈՒԹԻՒՆ ՎՐԱՅ: - Է՛՛,  
կոնսուլյէն ինչ լուրեր կը բերես:

ՈՒԹԻ՛ ԶՈՅՆ ՄԸ ԱԽԵԼԻ ՀԵՌԱԽՈՐ. - Որբ -  
Զրանցքին մէջ մեռելներ կան:

ՃԵՌՊՈՒՆՍ. - Սոսկում, Սոսկում, Սոսկում. ձա-  
խորդ ձայներ. հանդիսաւորապէս լուսաւորուած հեռուն  
պայծառափայլ կը շողայ վենետիկ ... սրտիս մէջ կ'ար-  
թենայ արդէն ահագին մըրեկս. մոլեզին. Ո՞վ սէր,  
սէր. Ենցո՛, զթութիւն ...

(բոյնը րովիմ յոշամատ կը նետոյի ստոյին բով):

## ԵՐՈՌՈՐԴ ՏԵՍԻԼ.

Կոյին ատեն պիտի տեսնոյի ԷՆՅՈ որ փողոցին կոչ գայ,  
կը գտնէ կես գոց դոչուր, կը մտնէ:

ԷՆՅՈ. - ՃԵՌՊՈՆՄԱՇ:

ՃԵՌՊՈՆՆՍ. - Ենցո՛, գո՞ւն ես:

ԷՆՅՈ. - (ախրուքեամբ) Բանտէն կորպեցիր զիս,  
ու կապերս քակեցիր, և հոս եմ զինուած ու ազատ:  
Ի՞նչ կ'ուզես ինձմէ:

ՃԵՌՊՈՆՆՍ. - (վլաճամար եւ դառհակիմ շեշտով մը)  
Քեզմէ ինչ կ'ուզեմ. վայ ինձ, ատլ քեզի արեւ, կեանք,  
անհուն ազատութիւն, ուրախութիւն և ապագայ: յա-  
փշտակիչ մակիտ, յափշտակիչ հառաչ, սէր ... ար-  
քայութիւն ... (Մեծդ Աստուած, մերցուր զիս):

ԷՆՅՈ. - Կին, զառանցանքներովդ օրհասական մը  
կը ծաղրես դուն, ինձի համար սէրը ալ համեմ չունի,  
ո՞ւ ալ աշխարհ ձառապայթ: Մնաս բարով ...

ՃԵՌՊՈՆՆՍ. - Ի՞նչ կ'ընես:

ԷՆՅՈ. - ՍԵ՛ հարցներ:

ՃԵՌՊՈՆՆՍ. - (բանելով զանի) Կեցիր ... Սոմէկ ըրէ:

ԷՆՅՈ. - (ազատուելով) Թօ՛ղ տուր:

ՃԵՌՊՈՆՆՍ. - Անոր համար մեռնի՛ կ'ուզես:

ԷՆՅՈ. - Ամո՛, իր սուրբ գերեզմանին վրայ անգամ  
մըն ալ համբուրել հէք թաղուածը:

ՃԵՌՊՈՆՆՍ. - (ժաղրածուքեամբ) Լաւ, վազէ ուխ-  
տիդ, տխուր և հաւատարիմ հերոս. Լաւայի գերեզ-  
մանը պարապ է. ես յափշտակեցի զանիկա:

ԷՆՅՈ. - Ո՞վ երկինք: (Տիւով մը) Ո՛չ, կը սոնկ, կը սոնկ...

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (սատեն կախուած խալը ակնարկելով)  
Կ'երգնում, կ'երգնում այն խաչին վրայ:

ԷՆՅՈ. - Ո՛չ. պիզճ շրթունքեդ դառն հայնոցանք մը  
կը ժայթքեցնես: Ըսէ թէ սուս խօսեցար:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (յարոխանաօր, յեսոյ աղերասպին)  
Ճշմարիտը ըսի. օն, սանձէ մոլեգնութիւն:

ԷՆՅՈ. - Ո՞վ կատաղի բորենի, որ գերեզմանաւ-  
տունը կը կրկան, ով անիծնեալ Եւմենեայ, նախան-  
ձորդ մահուան, ըսէ ինձի ուր պահեցիր իմ գալիահար  
այտերով հրեշտակս: Խօսէ. թէ ոչ եղեանաւոր այս  
ժամուս հարկ է որ մեռնիս դուն . . . տես, ահա կը  
փայլատակէ արգէն շանթը գաշունիս . . . (դաշոյնի հա-  
մելով եւ բանելով Ճիողնման):

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (Ո՛չ ուրախութիւն, կը սպաննէ  
զիս):

ԷՆՅՈ. - Քու գաղոնիքիդ խորքը պիտի գիտնամ.  
Խօսէ:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - Ո՛չ:  
ԷՆՅՈ. - Խօսէ:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - Ո՛չ:  
ԷՆՅՈ. - Արդ . . . վատչուէր . . . մեռիր: (գարնելու  
կ'ըլլայ):



## ԶՈՐԾՈՐԴ ՏԵՍՈՒԼ.

ԱՄԻՐԱ, ՃԻՌԳՈՒՆՏԱ, ԷՆՅՈ

ԼԱԽԻՐԱ. - (եղած տեղին) Էնցո՞:

ԷՆՅՈ. - Ո՞վ կայ հոն:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (զայնուրած) Աստուած իմ:

ԼԱԽԻՐԱ. - (երեւելով) Էնցո՞, սէրս, ո՞հ, սիրսս կը  
կենդանանայ. կը շնչեմ արդ . . .

(Ենցո, անշարժ, երազուն):

Էնցո, եկուր . . . գուն ես, եկուր . . . ողջ եմ:

ԷՆՅՈ. - (եւտուելով, Լաշրամ գրկելով) Լաւրա,  
երկինք. չեմ ցնորիր: Ո՞չ, Լաշրա, Լաշրա:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (գլուխիք վերարկուին մելը խորելով)

(Ո՞վ խաւար, ծածկէ զանոնք):

ԼԱԽԻՐԱ. - (Ճիողնմանային հայելով) Ո՞չ, այն սառեւ-

րը Ավեկէն է . . . փախիր . . .

ԷՆՅՈ. - Ո՛չ, սարսափդ ցրուէ:

ԼԱԽԻՐԱ. - (մօտենալով կը ճանինայ Ճիողնմանը որ

բացուած պիտի ընայ):

Դո՞ւն ես. ան փրկեց իմ կեանքս:

ԷՆՅՈ. - Սրբուհի օրիորդ: Թող որ սորբերուդ առ-

չեւը կիսամ:

(Լաշրա եւ Ենցո ծուներ կը դնեն Ճիողնմայի առէկշ

- պատկեր):

## ՀԵՌԱԽՈՐ ԶԱՅՆԵՐ

Գընա՛, [թու՛ր ցայտերդ  
Զինջ ոգին մէջէ,  
Թըսուր, երդ, գիւթուած  
Ալեակին վրայէ:  
Լըսեցէք գոյլորիկ  
Երգերը թափու,  
Կը չափէ թին մեր  
Վանկեր ծովուն վրայ  
Կեանքը երդն խակ է,  
Կ'ապը երազով,  
Երազայրդոր,  
Երազաճընունդ,  
Անձանօթ հոգւոյ  
Մ' հաւատարիմ գանգն,  
Եւ նօթն իր վերջին  
Կորսըսի յերկին:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (ամենաքաղցր հանդարտոռքեամբ) Կը  
յիշե՞ս այս երգը, ով Լաւրա: Փու բախտի երդն է  
ան: Ան կու գայ դեպ ի մեզ: Ուշադրութեամբ լսե-  
ցէք, եղբայրներս, այս թիւվարողները զձեզ այս զի-  
շեր ապահով տեղ պիտի տանին: Փախստեան համար  
ամէն բան զգուշութեամբ նախատեսեցի: « Բարձրա-  
ցուցէք ձեր ճակասները, որ տեսնեմ մակիտը զոր ես  
ստեղծեցի ձեզի: Ո՛չ, ալ մի վախնաք Ճիոգոնտան  
տրամեցնելէ ֯ սիրեցէք զերար ֯ համակերպուած է  
սիրաս, ոչ ոք է հոս յանցաւոր, գիտեմ որ սէրը ճա-  
կատագիր մըն է:

ԵՆՅՈ և ԼԱԽՄԱ. - (սաստիկ յուղուած) Ո՛հ, օրհ-  
նեալ կի՞ն:

ՃԻՌԳՈՒՆՏԱ. - (միշտ փոշրկոտորքեամբ) Բաւական  
է, ժամանակը կը թուշի. նաւակը ձեզի կը մօտենայ...  
ընկերներս դեռ արշալուսը չծագած զձեզ Դրէ Բորդիի  
ափը պիտի հանեն ... « և հազիւ ցանաք հասած պի-  
տի հարցնէք երկու թեթեւ նժոյգներ »:

Դեզ ի Ագուիիւս պիտի ուղղէք թռիչքնիդ, և ան-  
կէ քիչ հեռու իւլիբիրայ արեւը ազատ համարձակ պիտի  
ճաճանչէ ձեր երեսին վրայ:

(Լաւրային):

« Դու վեճերու ճամբան հանդարտեցնելու համար պի-  
տի պատմես քու արկածդ: Երթաք բարով ... ահա նա-  
ւակը ... վերաբերու քեզ ծածկէ: »

(Կը տեսնի երգիթերուն նաւակը որ ափուշքը կոչ  
գայ: Ճիոգոնտան կը հանել վերաբերու կոնակին եւ Լաւ-  
րան կը ծածկէ. յեսոյ Լաւրային վիզը վարդարանը կը  
տեսնի). Ի՞նչ կը տեսնեմ հոն: Վարդարանը. ո՞հ մեծ  
Աստուած: Խոր մարգարեւթիւնը սապէս կ'ըսէք. Քեզի  
այս վարդարանը՝ որ աղօրքները կը հաւաքէ, քեզի կոչ  
տամ զայն, ա՛ն, քեզի բախս պիտի բերկ ... ամէն. այս  
վերջին համբայըը զար լացը կոռոպէ ըլլայ ձեր ճակտոնին  
վերջին համբայըը զար լացը կոռոպէ ըլլայ ձեր ճակտոնին  
վրայ, ըրթունքիս հէք համբայըն է այն: Երբեմն ձեր  
յիշողական մասածամերուն մէջ յիշեցէք Ճիոգոնտան:  
յիշողական մասածամերուն մէջ յիշեցէք Ճիոգոնտան:

ԵՆՅՈ և ԼԱԽՄԱ. - Փու ձեռքերուդ վրան բոլոր  
հոգինիս արցունքի կը գոխուի: Ո՛չ, երբեք այս ար-  
ցոգինիս արցունքի մոռացները պիտի չիջնէ: Պիտի յի-  
շողական վրան մոռացները պիտի չիջնէ: Զքեզ օրհնեն հրեշտակ-  
շներ սուրբ պատարագին զանը: Զքեզ օրհնեն հրեշտակ-  
շներ: Մնաս բարով ... Ճիոգոնտան ... մաս բարով:

(վերքին բառին, Լաւրա եւ Ենցու արդին դրամ պիտի  
ըլլան մէկ ուոքերին ևաշակին մէք: — Պատկեր: — Կը  
մեկնին: — Դադար):

## Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Տ Տ Ե Ս Ի Լ

ՃԻՌԳՈՆՏԱԱ առանձին, յետոյ ՊԱՌՆԱՄԱ փողոցին մէք:

ՃԻՌԳՈՆՏԱԱ: — (ձեռք կ'առնե բոյնին չիլը) Արդ կըր-  
նամ՝ մեռնիլ: Ամէն բան լմեցած է: Ո՞չ, ո՞չ, մայր իմ,  
օգնութիւն, օգնութիւն, ով սուրբ կրյս: Չափազանց  
վշտեր մի միայն սրտի մը վրայ: Կ'ուզեմ մայրս փլն-  
տուել ... Ո՞չ, սարսափս:

(յանկարժական մտածում մը բոնուած)

Կը յիշեմ արդ գաշենքը: Ո՞չ, Պառնապայի վախը  
զիս կը սառեցնէ: Հոս տեսնել սարսափելի երեսը ա-  
նոր:

(կը վազէ կոչոյն պատկերին ոչ գետին կ'իջնայ)

ԱՌԵՐԲ կրյս, հեռացուր գեւը:

ՊԱՌՆԱԱՊԱԱ: — (փողոցին կոչ գայ, կանգ կ'առնե քե-  
րափակ դրան առջեւ, եւ կը լրտեսէ) Երկնելը կը մթնէ:

(լուսինը անյայտ կ'ըլլայ)

Կաղօթէ, ու ան չի գիտեր թէ ինչպիսի աղօթքի  
վկայ մը իրեն կը նայի:

ՃԻՌԳՈՆՏԱԱ: — ԱՌԵՐԲ կրյս, հեռացուր գեւը ...  
արդ, որովհետեւ պյառէս վշտահար եմ և ոգեսպառ,  
փախուսան է իմ փրկութիւնս:

ՊԱՌՆԱԱՊԱԱ: — (Ա՞չ, փախչիլ կ'ուզէ):

(միմդեռ Ճիոգոնա եղելու վրայ է, Պառնապային կը  
հանդիպի որ դուռը բանալով կը մտնէ)

## Վ Ե Ր Զ Ի Ն Տ Ե Ս Ի Լ

ՃԻՌԳՈՆՏԱԱ եւ ՊԱՌՆԱՄԱ

ՊԱՌՆԱԱՊԱԱ: — (զայնուրելիորեկ) Ա՞յսպէս կը պահես  
դաշինքդ:

ՃԻՌԳՈՆՏԱԱ: — (հայու սարսափիանար, յետոյ վերին  
աստիճանի քայասրուորեամբ մինչեւ վերը)

Այս, կը պահեմ զաշինքը, երդուընցանք, Ճիոգոն-  
տան մասնելու չէ այն երդումը: Ներէ ինձի, Աստուած,  
անհուն մեղքը՝ զոր պիտի գործեմ ահա:

ՊԱՌՆԱԱՊԱԱ: — (ինքնիրեկ) Արարեցութիւն, զառան-  
ցանք: Վեհագոյն երազու, ահա յանկարծակի պյս չոր-  
սիրուը կ'ողողուի ցնութեամբ: արդէն իսկ կը բար-  
խել և կը գողամ սիրոյ ճաճանչներէն:

ՃԻՌԳՈՆՏԱԱ: — (Պառնապային որ մտաենալու կ'ըլլայ)

ՃԻՌԳՈՆՏԱԱ: — (կանգ առ: Կ'ուզեմ Անձահարէ վայրենի կոլուցդ, կանգ առ: Կ'ուզեմ  
Անձահարէ վայրենի կոլուցդ, կանգ առ: Կ'ուզեմ Անձահարէ վայրենի կոլուցդ, կանգ առ: Կ'ուզեմ  
Անձահարէ վայրենի կոլուցդ, կանգ առ: Կ'ուզեմ Անձահարէ վայրենի կոլուցդ, կանգ առ:  
Ճել: Կ'ուզեմ եղեղի համար զարդարել խարտեալ  
գլուխս ոսկիով ու ծիրանիով:)

(զայդայունելու կ'երբայ)

Ահա զարդարուած եմ յիմար թատրոններու տեսարանի նույիրուած բոլոր գոհարներով: Լսէ այս իմաստուն յուշկապարիկիս եռամնդնավառ երգը: Կանգ առ, ի՞նչ կը գախես. կը պահեմ խօսքս, չեմ ստեր, չեմ փախչեր, չեմ ուզեր գլքեղ մատնել: Մարմինս ուզեցեր, անիճեալ գեւ, առ:

(դաշոյմք՝ զոր զարդարուելոց ատենք գաղտուոկ առաժպիսի ըլլայ՝ սիրով կը միաէ, ոչ իբր կայծակնամար գետին կը տապալի):

ՊԱՌՆԱՊԱ. - Ահ, կեցիր. կատակ . . . լաւ . . . արդ գուն . . . լսէ ինձի . . . և մեռիր գատապարսեալ:

(Ճռելով Ճիոզնետայի դիակին վրայ եւ մոլեզին ձայնով մռնչելով անոր ականին)

Երեկ մայրդ զիս նախատեց: Ես խղդեցի զանիկա: Աւ չկ' լսեր:

(գահավիժօրեն կ'ելլէ եւ աներեզոյը կ'ըլլայ փողոցին խաշարներուն մէջ):

(զարագոյրը կ'իջմէ):



Ա/Ճ

25

ՀՀ Ազգային գրադարան



NL0318347

7953

85

4-81